


Դիմում
Ազգային Ազգային Խորհրդի
կողմէն՝ Մարտիս

1584

ՅՈՎՅԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ԲԱՂԻԱԵՑԻ

ԵՒ

ԲԱՐԳԵՆ ԱԹՈՌԱԿԻՑ ԿԻԼԻԿԵՑԻ



ԳԵԼԵ

Ա.ՐՑՈՒԽ.ԶԴ. Ա.ՐՔԵՎՊԻՍԱՌՊՈՍ
Առաջնորդ Հայոց Թերիոյ

(Արտասպուտ ՀԱՍԿԵԸ)

1938

ՏՊԱՐԱՆ ԴՊԲԵՎ ԱՆՈՒՅ
ԿԱԺՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՑ
ԱՆԹԵԼԻԱՅ - ԼԻԲԱՆԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐԸ

1.— Էցրօղրուլ. Համտուլլահ Սուլեյմանի Պէջի
յառաջաբանով, էրթօղրուլ. Կազէթա'... Կազէ-
թա'... Տէրվիշը. Էտիպ Ալի. Հէյ Կազիլէ՛ր... Մի-
սաֆիրիանէ. Կէրմիյանլա՛ր: Կ. Պոլիս 1915 (սպա-
ռած):

2.— Տարիւ. Տարեգիրֆ.— Տաթեւու վանք.—
Գիր և գրութիւն Ստեփանոս Արքեպիսկոպոսիւնը.— Սաղի-
մական գրիչներ.— Որբուհին (թատրերգ.) Տպ. Կ.
Պոլիս. 1925 (սպառած):

3.— Տարիւ. Տարեգիրֆ.— Պատմութիւն Ա. Հը-
րեշտակապետ Եկեղեցւոյ Պալաթու.— Հալէպի Ա-
ռաջնորդական գաւազանը.— Սիւնեաց Դպրոց.—
Սաղիմական մատենագիրներ.— Տպ. Հալէպ. 1926:

4.— Տարիւ. Տարեգիրֆ.— Բագարատ Արքեպիսկոպոսի.
Վարդապարեան (Կենսգր.).— Տիբեթի Հեմիս վան-
քի մէջ գտնուած Զեռագիրը Քրիստոսի մասին.—
Աւետարան իսայի.— Հայ վանքերը. Սալահտին և
Հայերը.— Տպ. Հալէպ. 1927:

5.— Տարիւ. Տարեգիրֆ.— Հիթիթների անցեա-
լը. Հին Հայոց ընկերային կեանքը.— Մաղրասի
Հայեական հին գաղութը.— Սիւնեաց դպրոց.— Ե-
ղիաղար բժիշկ Եպոկ. Սեբաստիոյ.— Տպ. Հալէպ.
1928:

6.— Տարիւ. Տարեգիրֆ.— Հայերը և Թուրք լե-
զուն.— Հիթիթների անցեալը. Հայերը Գիւնում.—
Թաղուած Փառքը (թատրերգ.) .— Նկարիչ Եղիշէ
Թաղէսունան (Կենսգր.).— Պեթհովէն.— Մեծամօրի
Զրհան Մեքենան Հայաստանում.— Տպ. Հալէպ. 1929:

1584

ՅՈՒՆԱՆԵՐԻ ԿՈԼՈՏ ԲՈՂՈՔԵՑԻ

Ե. Ե.

ՅՈՒՆԱՆԵՐԻ ԱԹԵՆԱ-ԱՐԵՆԱԿԱՆ ԿԱՆԵՑԻ


ԱՅ. Մատու Ալլա առ Շահար
Հ. Անդրեաս Շահար
Վահագունց Շահար
Հայոց Ե. Հ. 940

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20

ՅՈՎՅԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ԲԱՂԻՇԵՑԻ

ԵՒ

ԲԱՐԳԵՆ ԱԹՈՌԱԿԻՑ ԿԻԼԻԿԵՑԻ



ՀԱՅ
| 172

Գրեց

Ա. ՐԵՍՈՒՍ. ԶԴ. Ա. ՐԻԲԵՊԻՍՆՈՊՈԽ

Սուազնորդ Հայոց Թերիոյ

(Արտասպուած ՀՈ. ՍԿ. 6)


1938



ՏՊԱՐԱՆ ԴՊՐԵՎ, Ա. ՆՈՒՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՑ

ԱՆԹԻՒՄԱՍ - ԼԻԲԱՆԱՆ



Դրամի
Հայոց Ալպոյստեանի
Համիլու - Մաքարի

ՅԱՌԱԶԱԲԱՆ

Սովորութիւն է առեն շեղուի մեջ առեն
զիրքի սկիզբը յառաջարան ծանօթութիւն մը
դնել, բացատրելու համար զիրքը կարդացող-
ներուն ա'յն շարժառիքը՝ որուն համար խըմ-
բագրուեցաւ ան, կամ զիրքին ընթեցումը
դիւրացնելու համար դիմել բանի մը բացա-
տրութեանց:

Նախ որ ներկայ բանի մը հջը զիրք մը
չէ, այդ անակնկատ ու կակաչի կորուսի մը
սոցեւ զգացուած տպառութիւններու մեկ
շատ աւելիով համարութիւնը ու նիշդ ա'յս
բացատրութեամբ՝ ներկայ բանի մը տողերն աղ
յառաջարանէ մը աւելի նախերգանի մըն են:

Հազիւ բանի մը օր Տեւեց հիւանդու-
թիւնն աղ, մասն աղ բանկագին Հայրապետի
մը՝ որ Տակաւին շատ ծառայութիւններ ուներ
Տաղիք իր դժբախտ ցեղին՝ որուն առենքն բաց
զարակներէն մեկն եւ իր վիրաւոր Եկեղե-
ցւոյն՝ որուն առենքն անձնուեր, առենքն կո-
րուվի եւ առենքն կարող պաշտօնաւարներէն
եւ Առաջնորդներէն (Prélat) մեկն եր: Անի-

կս ինկաւ այն պահուն երբ պեսք էր ապրեր
 ու տար տակաւին, ու ինկաւ, ինչ որ ամեննեն
 աւելի խորապես ցաւաղին է, այնպիսի ատեն
 մը՝ երբ իրեն ֆիչ առաջ եւ իրեն ֆիչ յետոյ
 ինկաւ իրենպեսներ, սկսած Պատրիարք Դուր-
 եաննեն մինչեւ երջանկայիշատակ Խորեն Ա.
 Կարողիկոս։ Արդին պականը էր Եկեղեցւոյ
 բարձրագոյն նույրապետութեան վրայ կեցող-
 ներու խումբը, եղեռնի յաջորդական տարի-
 ներուն, եւ ահա կարճ ատենի մեջ իրարու
 ետեւ անհետացող «Բաց հովիւ»ներով աւելի
 խորացաւ անդունդը։ Ահա այդ անդունդին
 եզրը կանգնած, անկէ ներս կամ անոր խորը
 նայողի մը զգացողութիւններն են հետազայ
 այն բանի մը հջերը, զորս հետզինետ եւ ո՛չ
 թէ մեկ անգամնեն զիրի առի հանգուցեալ
 Վեհի յիշատակին եւ Ի՞ր իսկ հիւննարկած եւ
 իրեն սիրելի ամսաբերը ՀԱՍԿին համար։
 Ըսի թէ մեկ անգամնեն չգրուեցան այդ հջերը.
 ու ասիկա յատկապես՝ որպէսզի զանոնի ըզ-
 գացողն ու զիրի առնողը զէք բարական ա-
 տեն կարենաւ հոգւոյն մեջ պահել բոլոր այդ
 զգացողութեանց պատկերը։ Ու երբ զանոնի
 յրացուցած եւ այժմ, չկարծուի որ այդ մեծ
 Հայրապետին լուսացինց պատկերը չնշուած է
 մեջէս։ ընդհակառակը, անիկա անեն օր կը
 պայծառանայ, ամեն օր կը նորոգուի ու ա-
 մեն օր անոր արժեկը իմ առջեւս կը մեծնայ՝

երբ Ս. Քառասնից դաւթարան-մատուռը մը-
սած պահուս, աղօթի իմ ժամերուս, յան-
կարծ ինվիճին կը գտնեմ նոյն այդ պատկերին
առջեւ, որ մեծադիր ու շատ հաս միակուր-
տապանախի մը ետեւին նոյնիսկ ան ինձի կը
նայի բաղր ժպիտովը, որ իրն էր: Ինչպէս
կ'ուզէք որ ջնջուի պատկերը հոգիի մը աշխե-
րուն վրայէն, երբ այդ հոգին պահակն իսկ է
անշնչացած, բայց զործերովը միշտ նորոգ-
ուած պատկերի մը:

Իր մահեն աւելի բան երկու տարի յետոյ
Տանն Կիլիկիոյ Բարգէն հոգեղոյս Կարո-
ղիկոսին յիշատակը անզամ մըն աղ բար-
մացնելու արտագին վագիանով, այս փոքրիկ
մատենալը, իբր բարի պասկ մը, կը դնեմ իր
հողակոյցին վրայ, իբր ընծայ մեկի մը՝ որ
չի յիշեր քեաւ փոքրիկ վիշտ մը իսկ կրած
ըլլալ շուրջ երեսունըհինգ տարիներու փո-
խադարձ ծամօրութեանց ընթացքին:

ԱՐՑՈՒԱԶԴԻ ԱՐԹԵՊՈՒ.

Հաղես, 2 Հոկտեմբեր 1938, Կիրակի



ՀԱՅԿ

ԵՐԶՈՂՆԱՍ. ՅԻՉՈՒՏԱԿ. Տ. ԲԱՐԳԻՆ Ա.
ԱԹՈՈՒԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

Ա.

Ասկէ քառասուներկու տարի յառաջ
Զարիսափան Արմաշու կանոնաւոր Դպրե-
վանքը տուած էր արդարեւ իր առաջին
ատոք հունձքը, ուր քիչ ատենէն պիտի
փայլէր «անդրանիկներու առաջինը» Բար-
գէն աբեղայ: Այս եօթը նորապսակները,
չորս հինգ տարուան կանոնաւոր ուսմանց
շրջանի մը ընթացքին, տեսեր էին հա-
մապարփակ շրջանակի մը մէջ, հայ ազ-
գային ու եկեղեցական լրիւ պատմու-
թիւնը: Զարմանալի գաղտնիք մը կար
Դպրեվանքի ուսուցման եղանակին մէջ,
ու այս երեւոյթը չուշացաւ դիտուելէ,
նոյնիսկ քահանայական անդրանիկ ձեռ-
նադրութեան յաջորդ տարիներուն:

Ըլլա՛յ ազգային եկեղեցական պատ-
մութիւնը, ըլլայ հայ մատենագրութեան
պատմութիւնը, այնպիսի՛ յաջողութեամբ
մը աւանդուած էին, առաջին 18 աշա-

կերտներուն, որ մոգական այդ ուսուց-
ման տակ, աշակերտներ տիրացեր էին
արդէն, ոեւէ կարեւոր շրջանի մը կամ
եկեղեցական ու մատենագրական գէմքի
մը լրիւ նկարագրին։ Այս նորաօծ աբե-
ղաներու մատաղունակ գանկը լեցուած
էր մանրապատում ծանօթութիւններով,
ազգագրական կամ մատենագրական, և
ասիկա ի յայտ կուգար իրենց աւարտա-
կան ճառերու (*thèses*) յաջող և տիրական
խմբագրութենէն, գէթ շատերու համար։

Բոլորին աչքերուն առջեւ պարզուած
էր Հայաստանի, իրենց բնաշխարհին
քարտէսը, որուն վրայ գիւրութեամբ
կրնային փոխագրել իրենց պաշտած գէմ-
քերուն ու հայեկ գէպքերուն ծննդավայ-
րըն ու գործողութեան կեղրոնը։ Իսկ հետ-
զհետէ մօտենալ Հայաստանի պատմա-
կան սահմաններուն, անցնիլ անոր պատ-
մական գաւառները, տեսնել այն բոլո-
րը, որոնց յիշատակներովը լեցուեր էր
իրենց հոգին, այդ ճակատագիրն էր ո՛չ
միայն իրենց անդրանիկ սաներուն, այլ
և բոլոր իրենցմէ յետոյ գալիքներուն։
Ճակատագիրը Դպրեվանքի բոլոր կուսա-
կրօն քահանաներուն, որոնք ո՛չ միայն
վարչականօրէն և աւետարանաբար պի-
տի հովուէին թորգոմայ և կուսաւորչի

հօտը , այլ և իրենցմէ մէկը բաւական պիտի ըլլար մէն մինակ լայնօրէն ու գիտական ու ազգագրական հիմունքներով նոր կերպարան տալու պատմական կամ մատենագրական ունէ կարեւոր շրջանի , և իր ամէնէն ընդարձակ նկարագրին մէջ ճանչցունելու հայրապետ մը կամ վարդապետ մատենագիր մը :

Հեռաւոր Հնդկաստանը գտնելու տեհնչով վառուած Գոլոմպոսը այժմ կ'ապրէր երիտասարդ ու վառվուն աբեղաներու մտքին մէջ , որոնք , թէեւ ո'չ բոլորը , զի հայ պատմական ու բանասիրական եռանդը հաւասարապէս ներշնչած չէր բոլորն ալ , կ'սպասէին վարչական հրամանի մը , երթալ նետուելու համար հայրենի կալուածներու վրայ ուր գորեր լման ազգային ու հոգեւոր եռեփուն կեանքի մը տեսիլքը միայն բաւական եղեր էր զիրենք խանդավառելու :

Մեր մինչեւ հիմա արտայայտած միտքը ընդհանուր էր միայն . ասկէ վերջ մեր տեսութեանց հիմնական առարկան պիտի դառնայ , ա'յն որ իր գասակիցներուն մէջ ապրեցաւ , գործեց ու մնաց , իբր ամէնէն տիրական դէմքը վերջին քառասուն տարուան տաճկահայ եկեղեցակա-

նութեան գիտնական կաճառին , Օրմանեանէ և Դուրեանէ յետոյ :

Արմաշու իր վանահայրը , իր ուսուցիչը , իր դաստիարակը , իր հոգեւոր ծընողը , այժմ Պատրիարքն էր կ . Պոլսոյ Հայոց , Հոգեւոր Պետք ամբողջ տաճկահայոց : Կ . Պոլիս և մանաւանդ արեւելեան գաւառները շատ փոթորիկներ տեսսեր էին , ազգին և եկեղեցւոյն համար վտանգաւոր ըլլալու աստիճան : Զափազանց գժուարին պայմաններու մէջ էր որ Օրմանեան կը կոչուէր վարելու թիւրքիոյ աղէտահար Հայոց ճակատագիրը : Իր նախորդը , Երուսաղէմի Հայոց մեծ վանքին մէջ կալանաւոր մըն էր ամիսներէ ի վեր : Իզմիրեան ո'չ միայն հեռացուեր էր կ . Պոլսէն , որպէս զի դադրէր ուղղութիւն տուողն ու մզիչ ուժը գառնալէ հայ յեղափոխութեան , այլ և խոհեմութեան հրաւիրելու իրեն յաջորդը , ո'վ որ աւ ըլլար ան :

Արմաշ տուեր էր իր առաջին հունձքը , իր վառվռուն մշակները , բայց ո'չ թէ Պոլսոյ Հայութեան համար , այլ գաւառի , հեռաւոր գաւառի այրեցաւեր հայութեան համար : Օրմանեան կրնար լիովին բաւարարել կ . Պոլսոյ , իբր կեղբոնական ոյժ , մանաւանդ որ առաջին

Կօթնին պիտի յաջորդէին ուրիշներ ալ,
լիովին բաւելով Պոլսոյ և գաւառի:

Հով⁰ թէ երբ Օրմանեանն էր կ. Պոլսոյ
Պատրիարք, իրենց հոգեւոր ծնողն ու
ուսուցիչը, այլեւս գժուար չէր երեւա-
կայել թէ որպիսի՝ գուրգուրանքով այդ
անդրանիկ եօթնէն իւրաքանչիւրը, իրեն
սահմանուած վիճակը պիտի մեկնէր, ու-
ղեկան ամէն գիւրութիւններով և պե-
տական պաշտպանութեամբ։ Վայրկեան
մը ինձի իրաւունք կուտամ մտածելու
որ Օրմանեան, Բարգէն Վրդի մէջ ա-
պագայ բանասէրն ու պատմագէտը կան-
խագուշակելով, ազգային կեանքի այդ
փոթորկոտ օրերուն, երբ տակաւին կը
մխար Հայաստանի զանազան կէտերուն
վրայ մեծատարած հրդեհներու աւերա-
կոյտը ու հոսած արիւնը կը ճենճերէր
դեռ գիւղերու և քաղաքներու մէջ, ըզ-
գուշացած էր այդ խոստմնալից և շնոր-
հալի երիտասարդ ուժը մէկէն ի մէկ երկ-
րին խորերը զրկելէ, ու անոր համար իբր
աշխատելու և գործելու դաշտ ընտրած
էր Սամսոնի շրջանը, ուր բաղդատաբար
շատ քիչ ու պանդուխտ հայութիւն մը
կ'ապրէր և որ ազգային ազգեցութենէ
աւելի, յունական ազգեցութիւնն էր որ
կը նշմարուէր և որմէ նեղուելու ոեւէ

լուրջ պատճառ չունէր տակաւին կարմիր Սուլթանը : Օրմանեան ճարտար նաւաշարի մը նման ուզած էր որ իր հոգւոյն լաստանաւին մէջ առած կիլիկեցի նորընծայն , ուշադրութեամբ առաջնորդէ ապահով կայան մը , բաց ու փոխորկոտ ծովուն կեղրոնէն աւելի , անոր եղերքները քերելով : Ու Սամսոն կամ ձանիկ զիճակը , որ իրմով պիտի կազմակերպուէր , կը գտնուէր ափին ու սահմանին վրայ , թէ ծովէն և թէ ցամաքէն , ա'յն ընդարձակ յորձանքին , որուն խորքերուն մէջ , տակաւին հանդարտած չէին բըռնութեան ու հալածանքի ալիքները :

1899ի գարնան , Միջերկրականի և Սեւ ծովու միջեւ երթեւեկող նաւ մը , զինքը հանեց Սամսոն : Սեւ ծովու թըրքական եղերքի այդ գեղուհին , փոքրիկ բայց շատ սիրուն քաղաք մը , որուն ներքին գաւառներուն մէջ բաւական չայեր կային ինքնատիպ բարքերով և առանձին մասնայատուկ հայերէնով :

Բարգէն Վարդապետ առաջին շաբաթներուն իսկ հոգւոյն մէջ շատ բնականօրէն ծնած չարչարանք մը զգաց : Վիճակը , որուն համար զրկուած էր ինք , երբեք չէր խօսեր իր հոգւոյն , ու շուտով սկսաւ գառնանալ : Կը գտնուէր

կեանքի ամէնէն առոյդ ու բարձրագիր
գարձակէտին վրայ . 31 տարու էր,
աւիւնով , եռանդով , յուզումով ու փո-
թորիկով լեցուն , երբ չէր կընար հան-
գարտ նստիլ : Պէտք էր օր առաջ տեսնել
բնաշխարհի ա'յն ժողովուրդը , որ մայր
էր գարձեր պատմութեան բոլոր այն հո-
յակապ գէմքերուն՝ զորս ճանչցեր էր և
որոնց իր հիացումն էր յայտներ , երբեմն
լուին , գլուխը հակած Դպրեվանքի սե-
ղաններու վրայ , գիրքերու գէզի մը մէջ ,
երբեմն հրապարակաւ :

Սամսոն սահմանափակ առեւտուրի
փոքրիկ բայց խոստմնալից նաւահանգիստ
մ'էր , ուր տարիներէ ի վեր եկեր հաս-
տատուեր էին Ակնայ , Ամասիոյ , Կեսա-
րիոյ և կեդրոնական Անատօլուի Հայերը ,
փոքր թիւով , իւրաքանչիւրը իր հայրե-
նի տարագով ու բարքերով : Վարդա-
պետը չուշացաւ սակայն իր անդրանիկ
առաքելութեան պտուղները ճաշակել
տալէ , թէ՛ իր վիճակին մէջ և թէ մինչեւ
կ . Պոլիս :

Սահմանադրական կարգերով հետզհե-
տէ կազմակերպեց իր խնամքին յանձնը-
ւած հօտը , բարեկարգ Առաջնորդարանի
մը մէջ ամփոփելով ազգային , հոգեւոր (է) ^է
և կրթական գործոց փոքրիկ մեքենան .

ու որքա՞ն մեծ եղաւ իր հրճուանքը երբ
իրը Առաջնորդական Տեղապահը նորա-
կազմ վիճակի մը , ձեռնարկեց իր թեմա-
կան անդրանիկ հովուութեան , փնտուե-
լու համար քաղաքին համեմատաբար
հարուստ կեդրոնին մէջ մինչ այդ չգտած
հաճոյքը :

Ինքը ծնունդով կիլիկեցի էր , հայեկ
բարքերու , տարագներու և գաւառիկ
լեզուներու ա'յն խայտաբղէտ շրջանէն ,
որուն ցանցին մէջ պիտի մտնէր օր մը ,
հիւսելու համար իր բանասիրութեան ,
պատմագրութեան , լեզուաբանութեան
ընդարձակ տարազը , որ , խկական տա-
րագին պէս իր հայրենի կարկահներէն ե-
լած , պիտի փնտուեէր գիտական ամէ-
նէն գժուարահաճ հրապարակներուն վը-
րայ , և այդպէս ալ եղաւ :

Հայկական սովորոյթներու և լեզուա-
բանական ուսումնասիրութեանց գործ-
նական իր առաջին մուտքը (début)
ըրաւ ծանիկ գաւառի գեղունաց մէջ ,
որոնց հետ ապրեցաւ , չնչեց , ծանօթա-
գրեց , և նոյնիսկ անոնց մասնայատուկ
բարբառովը գրեց խրատական մը , գործ-
նական և կանոնական պատուէրներով
լեցուն , Համշէնցի հայերու համար , ա-

նոնց նշանի և պստկի տոլիթներով^(*)։ Ովք
գիտէ ձանիկի կարճատեւ պաշտօնավա-
րութեան ընթացքին ո՞րքան օգտակար
պրադտումներ կատարեց Համչէնցի գիւ-
ղացիներուն մէջ, ճոխացնելով մինչ այդ
արդէն առատ եղող տոհմիկ բառերու իր
մթերքը :

(*) Տեսնել իր Լոյս կրօնաթերթը, կ. Պո-
լս, 1906, էջ 40ա։ Ողբացեալ Հայրապետը
ծանիկի Առաջնորդութենէն շուրջ 40 տարի
յետոյ, անցեալ տարի, պարտաւորեցաւ այս
անդամ աւ քրդերէն լեզուով կոնդակ մը ուղ-
ղել մեր Առաջնորդական թեմի հիւսիսային
շրջանին մէջ տարիներէ ի վեր հաստատուած
քրդախօս Պէքրիկցի հայերուն, որով այս վեր-
ջիններուն կ'արդիլէր անչափահաս աղջկանց
ամսութնութիւնն և զբամով աղջիկ ծախելու
յոսի սովորութիւնը :

Բ.

Բարեբախտաբար երկար չտեւեց իր
պաշտօնավարութիւնը ծանիկի մէջ, ուր
իր ջանքերով կազմակերպուած նորընծայ
թեմ մը, բարեկեցիկ և ձեռներէց ժողո-
վուրդով մը, կրնար գիւրութեամբ յանձ-
նուիլ մէկու մը, որ վարչական գործե-
րու աւելի յարմարութիւն ունենար՝ քան
գրական ու քննական պարապմանց: Եւ
ա՛յսպէս ալ եղաւ: Բարգէն վարդապետ
վերադարձաւ կ. Պոլիս, ուր քանի մը
ամիս հազիւ քարոզչութիւն վարած,
պատրաստուեցաւ կրկին նաւել գէպի Սեւ
ծով, Մայր հայրենիքին ծով ցաւերուն
չափ զինքը մասամբ եզերող ծո՛վն ալ
սեւ, այս անգամ աւելի հեռաւոր նաւա-
հանգիստ մը, Տրապիզոն, որ բնական
գուռն էր Հայաստանի ներքին գաւառ-
ներուն, ամենահին ժամանակներէն աս-
դին, մասնաւորապէս շեշտուած ե. դա-

ըէն ի վեր : Տրապիզոնէն կարին , կարիւնէն վան , Մուշ և Բաղէշ , միակ ճամբան էր ուրկէ տասնլինգ գար ամբողջ անցաւ ե'ւ Հայ Կաթողիկոսը , ե'ւ Հայ Թագաւորն ու Խշանը , ե'ւ Հայ Վարդապետը , եւ մահտեսին եւ շինականը , ա'յն ճամբան՝ ուրկէ բազմիցս անդամ անցան Խրիմեան , Սրուանձտեանց , Փիրղալէմեան և գեռ հազարաւոր գրչի ու սիրտի տէր հայեր , առանց մոռնալ յիշելու թէ հայրենի լերանց անմատչելի սարերուն և կիրճերուն մէջ իր արծուի բոյնը գրած հայ յեղափոխականն ալ ա'յդ ճամբան ընտրած էր միայն՝ իր դիւցազնական մարտնչումներու ամենակերպ պատրաստութեանց համար :

Տարօնոյ աշխարհին դիւցազն ո.ազմիւկը իր ե'ւ թղթիկը , ե'ւ զէնքն ու փամփուշտը ա'յդ ճանապարհէն կ'ստանար , ինչպէս պիտի ստանար Վարագ լեռը իր վանքի տպարանին կազմածներուն և թուղթին սնտուկները : Բարգէն Վարդապետ հետեւաբար պիտի երթար նո'յն ճամբով , Տրապիզոնի մէջ տեսնելով տարի մը առաջ ի Սամսոն տեսած հայութիւնը , առեւտրական , ճարպիկ , զործունեայ , բո՛ւն հայեկ հայութիւնը պէս-նելու յուսով Կոփաց լեռներէն անգին ,

Կալմոյ լնդարձակ դաշտին վրայ, մինչեւ Կորդուաց լեռները . . . :

Առանց տեսնելու Մշոյ դաշտն ու Տարօնոյ աշխարհը, Կիլիկեցի Վարդապետը իր ծննդավայրի դաշտերուն, վանքերուն, գիւղերուն, դղեակ կամ կլաներուն ու գետերուն չափ գոց գիտէր այն հրաշալի աշխարհին հնօրեայ և արդի՝ այսինքն պատմական կամ թրքացուած տնունները, որ երբ 1896ին կ'աւարտէր Եղիշէի վրայ գրած իր քննական ուսումնասիրութիւնը, կարծես իր հայրենի հողին վրայ կանդնած էր, առանց զայն տեսած ըլլալու: Թէ ի՞նչ կ'զգար մագիստրոսական այդ հոյակապ ուսումնասիրութիւնը գըրած ատեն, որուն նուիրեց լման երկու տարի, դժուար չէ երեւակայել, մտաբերելով որ զայն խմբագրողն ու հրատարակողը մեծ հայրենասէր մըն էր, որ գիտէր խանդավառուիլ հայրենի անցեալ պատմութեան յատուկ ամէնէն համեստ գրուագներով նոյնիսկ, ս'որ մնաց անհունապէս խանդավառուիլ ազգային պատմութեան ամէնէն հոյատեսիլ և իւրական գիւցազնավէպովը, որ Աւարայրի գիւցազնամարտն էր:

Արմաշու առաջին նախախայրիքէն ինքը միակը չէ՛ր, ո'չ ալ առաջինը՝ կո-

խելու մեկնող հայրենի հողին վրայ։ Արմաշի Դպրեվանքը ազգային հոգեւոր ու աշխարհիկ խղճմտանքին վրայ հաւասարապէս կառուցուած միջնաբերդ մըն էր, որուն պարիսպներէն գուրս եկած երիտասարդ վանականները պիտի կրնային գիւրութեամբ լրացնել ա'յն սրբազան գերը, որ պատմութիւնը վիճակեր էր Դեւոնդ Երէցէն սկսեալ մինչեւ նոր օրերու Վարժապետեաններուն։

Տարօնոյ կիրճերուն մէջ թաքնուած արծիւները, Սանասարեանի ուսումնաւարտները, Արմաչու Վանքին նորընծաները որոշ և ճակատագրական գեր մը ունէին կատարելիք այս գժբախտ բայց գիւցազն ազգին մէջ, առանց յիշելու այն բոլորը, որոնք Կիլիկիայէն սկսեալ մինչեւ կեսարիոյ Ս. Կարապետ, կ. Պոլսոյ կեդրոնականէն սկսած մինչեւ Սեբաստիոյ Ս. Նշան և ուղիղ գծով, Բինկեան, Ակն, Եկեղեց գաւառ ու Վասպուրական, հայ ազատագրութիւնը պիտի երկնէին, հոգ չէ թէ անկանոն ու անծրագիր ուղղութեամբ։ Եւ ո՞վ պատմեց որ ազգային համատարած ազատագրութեան մը տենչը, և այդ սրբազան ուխտին համար վատնուած եռանդը՝ օրէնք, կանոնաւորութիւն և չափական

ու ուստողական ճշգութիւն կը պահանջեն :
 Յեղափոխութիւնը կաթսայ մըն է որ մի-
 ջոց մը եռացած վիճակի մէջ դրուելէ
 յետոյ , առտու մըն ալ յանկարծ կը պայ-
 թի : Գիտութեան միջոցներովն ալ օղի
 կը հանուի , գիւղական պարզ կիրարկում-
 ներն ալ նոյն հեղուկը կը պատրաստեն :
 Ո՞վ կրնայ մերժել որ գիւղացիին փոր-
 ձառութիւնն ու կիրարկած նախնական
 միջոցները շա՞տ աւելի համեզ և փնտը-
 ռուած հեղուկը կ'արտազրեն , քան ա-
 մէնէն կատարելագործուած զտարաննե-
 րը : Եւ սա մեր ապրած օրերուն մէջ գը-
 րութիւնը նոյնը չէ^բ միթէ : Խնչ է Արա-
 բական ապստամբութիւնը Պաղեստինի
 մէջ , Սիւրիականը սա մեր ապրած հողին
 վրայ , ու աւելի հեռուն՝ Սպանիականը :

Ազգային Սահմանագրութեան վար-
 չածեւը ուրիշ նպատակ չունէր եթէ ոչ
 բնաշխարհի հայութիւնը մտաւորական
 այնպիսի գրութեան և ըմբռնումի այնպի-
 սի խարիսխի մը վրայ դնել , ուր կարելի
 ըլլար գիւրութեամբ բարձրացնել ցեղին
 ապագայ ազատագրութիւնը և անկախ
 կամ կիսանկախ գիրքը :

Խրիմեանի և Վարժապետեանի նոյ-
 նացած մտքի արօրին խոփը երբ անգամ
 մը անցաւ ու պատռեց հայրենի աշխար-

հի ազատագրութեան անդաստանը , բնական է որ այդ անդաստանը այլեւս խոպան պիտի չմնար , ու պարբերաբար այդ մեծ ու նոր արօրին խոփը պիտի փայլէր արեւի առաջին ճառագայթներուն տակ , ինչպէս լուսնի քառորդը՝ երկնքի վրայ՝ Յուլիսի անամպ գիշերներուն։ Խրիմեան իր հուժկու և մսեղ ձեռքը զրե՛ր էր անգամ՝ մը այդ արօրին մաճին վրայ ու անոր մաճկալը դարձած . այդ արօրը որքան ուժով ըլլար , ու արօրակալը որքան հուժկու , մինակը բաւական չէր հայրենի այգին հերկելու և հո՛ն ցանելու գաղափարի ազատատենչ սերմերը։ Պէտք կար աւելի երիտասարդ ու իրարու ետեւէ հասնող վանականներու , անձնուէր և ծանօթ հայրենեաց հանուր պատմութեան . վասն զի Հայ վանականին վեղարը այնպիսի խորհրդաւոր գլխանոց մըն էր որ իր մէջ կրնար գիւրութեամբ պարփակել ե՛ւ հայ Եկեղեցին , ե՛ւ հայ մատենազրութիւնը , ե՛ւ հայ ազնիւ արուեստը , գըրչութիւն , երաժշտութիւն , նկարչութիւն , ճարտարապետութիւն և աներկիւղ կերպով ե՛ւ հայ յեղափոխութիւնը։ Թէ ի՞նչ արդիւնք տուին բոլոր ասոնք , ժամանակը հասած չէ ոեւէ բան գրելու այս մասին։ Նման սեռի գրականութիւն մը

ընելու ի վիճակի են միայն անո՞նք , որ
հաւանաբար առկէ քառորդ գար յետոյ
Հայութեան ամենամեծ զանգուածը ամ-
փոփուած պիտի տեսնեն մայր հողի վրայ ,
անշուշտ ներկայէն աւելի ընդարձակ
սահմաններու մէջ , և կամ ա'յն օրը մի-
այն՝ երբ հայ հզօրագոյն և զիտութեամբ
ճոխացած անկաշկանդ միտքերը պիտի
հաւաքուին զոր օրինակ Երեւանի Համա-
լսարանին սրահը և կամ ցրուած պատ-
մագիտական աշխատանոցի մը բջիջնե-
րուն մէջ , իւրաքանչիւրին այլասեռ աշ-
խատանքովը հայ անցեալ ու ներկայ
պատմութեան իրավէսլը կամ աւելի ճիշդ
համայնագիտարանը երկնելու :

Հայրենասէր Բաբգէն Վարդապետ Տը-
րապիզոնի և Կարնոյ Առաջնորդարաննե-
րը և տեղւոյն ժողովուրդը ճանչնալէ յե-
տոյ ուղեւորեցաւ իր հոգեւոր պաշտօնա-
վայրը , Մուշ , այնպիսի՛ յուղմամբ մը ,
այնպիսի՛ խանդավառութեամբ մը զոր
դժուար պիտի ըլլար նկարագրել : Երբ կ'ը-
սենք հոգեւոր-պաշտօն , գրեթէ միշտ ինք-
զինքնիս կը խարենք , վասն զի ես չե՛մ
յիշեր ամենահին ժամանակներէն իսկ
Հայրապետ , եպիսկոպոս , վարդապետ ,
և նոյնիսկ քահանայ , միմիայն հոգեւոր
գործերով պարապող , իր բովանդակ կրօ-

Նաւորութեան շըջանին։ Անոնք առանց
բացառութեան հոգեւորականներ են ե-
կեղեցւոյ ներքին սպասաւորութեան մէջ
միայն, իսկ անկէ դուրս իրենց ամբողջ
պարապումը աշխարհիկ է, իբր յարաբե-
րական օղակ համայնքին և պետութեան
միջեւ։

Ներկայ Թիւրքիոյ մէջ իսպառ վերցը-
ւեցան այս գրութիւնները, թէ՛ Հայոց և
թէ՛ Յունաց համար, երբ ո՛չ Պատրիար-
քարան է մնացած, ո՛չ Առաջնորդարան՝
գաւառներու մէջ, Մեր ներկայ ընդհա-
նուր և արագ ակնարկին մէջ պիտի չգը-
նենք երբեք քննադատական ոգի. ատի-
կա, ինչպէս ըսի, աւելի ընդարձակ և
գիտական հիմք ունեցող աշխատանք է։
Պիտի բաւականանանք միայն, ողբա-
ցեալ Հայրապետին կեանքի հետքերուն
վրայէն անցած ատեննիս, խոստովանե-
լու հիներու անունով՝ որ սխա'լ մըն էր,
և աններելի սխալ, նորընծայ վարդա-
պետներու առաքումը արեւելեան նա-
հանգներ՝ իբր Առաջնորդ։ Այդ սխալը ըւ-
լա'յ եկեղեցական օրինաց տեսակէտով,
ըւլայ փորձառական տեսութեամբ, պիտի
չդադրի բնաւ խոշոր սխալ մը մնալէ մեր
վերջին քառասուն տարիներու ազգային
պատմութեան մէջ։

Արմաշու առաջին հունձքը այդ վը-
 տանգաւոր շրջանին Արեւելեան խոր գա-
 ւառները զրկուելէ խնայուելու էր : Ինչ-
 պէս որ պիտի պատմենք յաջորդ գլու-
 խին տակ, Բարգէն Վարդապետ հազար
 անգամ աւելի օգտակար եղաւ Ղալաթիոյ
 եկեղեցւոյ իր խոնաւ ու անարեւ խուցին
 մէջ՝ իրը Աւետարանի քարոզիչ, իրը բա-
 նասէր, իրը պատմագէտ և խմբագիր,
 քան Մուշի Առաջնորդարանին մէջ, իրը
 պատմական մեծ թեմի մը հովիւը : Այն
 տարին երբ Բարգէն և իր օծակիցները
 ներքին գաւառները զրկուեցան, Կ. Պոլ-
 սոյ մէջ առնուազն տասներկու արքե-
 պիսկոպոսներ կ'ապրէին, և որոնց իւրա-
 քանչիւրը կրնար արեւելեան ու կեղրո-
 նական տասներկու նահանգներու Առաջ-
 նորդը գառնալ : Զարմանալի պէտք չէ
 նկատել թիւրքին հոգեբանութիւնը : Հա-
 յաստանի լեռնային կիրճերուն մէջ իր
 Ֆետայիի թաքստոցը դնող Անդրանիկի և
 Սերոբի գործունէութեան շրջանակին
 մէջ ճիշդ չէր Բարգէն մը կամ Սմբատ մը
 Դրկել, երբ անգին Հմայեակ կամ Գրի-
 գորիս Արքեպիսկոպոսներ շատ դիւրու-
 թեամբ կրնային այդ թեմերը հովուել,
 առանց ոեւէ կասկած հրաւիրելու իրենց
 վրայ : Չըլլա՛յ որ ենթագրուի թէ Համիտ-

եան ըէժիմի տակ ըլլալն էր գլխաւոր սլատմառ իմ այս տեսութեանս . հազար անգամ ո՛չ : Թիւրք կառավարութեան համար ըէժիմները ո՛չ մէկ արժէք ունեցած են . անիկա իր հիմնական տեսութեանց և աւանդութեանց մէջ բացարձակապէս նոյնը մնացած է : Երբ 1922ի վերջին ամսուն կարինէն Պոլիս վերադարձայ , Համաձայնական լանակները Պոլսոյ ցամաքին և ծովերուն վրայ էին : Սերմատիոյ կուսակալութեան կանոնաւոր արտօնագրովը Պոլիս Եկած էի , շատերու պէս : Երբ շոգենաւէն դուրս ելայ , քիչ յետոյ անցայ աւելի փոքր շոգենաւմը , իմ թաղս՝ Գատը-գիւղ անցնելու համար : Գիշերը մինչեւ ուշ ատեն , տանս մէջ , շուրջիններուս կը պատմէի բանտարկութեանս և հեռաւոր տարագրումիս զարհութելի դրուագները , ու ի փոխարէն կը լսէի թէ չորս տարուան պանդըխտութեանս մէջ սրպիսի՛ ցաւալի մահեր սգացեր էր մեր լնտանեկան արդէն սգաւոր յարկը : Առտուն շատ կանուխ էր երբ մայրս իմացուց որ գաղտնի ոստիկանապետ մը եկեր ու զիս , ոստիկանական կեղըոն տանիլ կ'ուզէր... : Ի՞նչ զարմանալի երեւոյթ : Ութը օր վերջը միայն ինձի յաջողուեցաւ ձեռք անցունել այն սար-

սավելի ժուռնալը՝ զոր Գատը գիւղի ոստիկանապետը ուղղեր էր Գ. գիւղի շոգենաւէն ելլելէս անմիջապէս յետոյ Ընդհանուր Ապահովութեան Տնօրէնին, որուն առջեւ հաներ էին զիս երկու անգամ։ Այդ ժուռնալը, որուն օրինակը ունիմ, այսպէս կ'սկսէր .— Սրտաքին կերպարանքը ուշադրութիւն գրաւող (կ'ակնարկէր երիտասարդ ըլլալուս, թաւսեւ մօրուքով ու ընչացքով) Անատօլուի Միլի ուժերուն գէմ գործնականապէս մաքառելու և զանոնք փճացնելու . . . : Աւելի առաջ, 1919ի աշնան, երբ թեմական այցելութեամբ Իզմիլէն նաւեցի Ատալիա ցամաք ելլելու համար, անկէ այցելելու Թէնէքէ, էլմալու, Սպարթա և Պուրտուր, Ատալիոյ ոստիկանապետը զիս չորս օր բանտարկուած պահեց իմ գըտնուած տանս մէջ, ա'յն կասկածով որ ես Յունաստանէն եկած քաղաքական գործիչ մ'էի, հոգեւորական սքեմի տակ ծըւարած, տեղւոյն Յոյներուն և Հայերուն զինուորական զգեստ և ռազմական նիւթեր ապահովող։ Ո՞վ կրնայ մոռցած ըլլալ որ նոյն տարիներուն, ինչպէս Գօնիա անանկ ալ Ատալիա, իտալական զինուորական գրաւման տակ էր։ Երբ ա'յս էր դրութիւնը 1909էն սկսեալ մինչեւ 1922,

ալ կրնաք երեւակայել որ երիտասարդ կրօնաւորներ , նոյնիսկ կայսերական «Պէտրաթ»ներով Հայաստանի գաւառները զրկել ի՞նչ փորձանք էր ասկէ քառասուն տարի յառաջ : Մեր խղճմտանքը գլւրութեամբ պիտի չմոռնայ Սրուանձտեանի գաւառական առաքելութիւնը և ո՛չ ալ Սահակ Վրդ . Օտապաշեանի երազընկա մեկնումը 1914ի ձմրան . . . :

Այսպէս կամ այնպէս , 1900 թուին մենք Բաբգէն Վարդապետը կը տեսնենք Մշոյ Առաջնորդական Աթոռին վրայ , Խարախանեան Ներսէս Վարդապետի տեղ , որ իրը քաղաքական բանտարկեալ , կը ճգնէր իզմիրլեանի հետ Երուսաղէմի Ս . Յակոբայ խուցերուն մէջ :

Հայաստանի ցեղագրական , հեթանոսական քաղաքակրթութեան , քրիստոնէական առաջին զարգացումի , գիւցազնական մաքառումներու , ամէնէն հարուստ հանդիսարանն էր Տարօնոյ գաւառը և ինք , երիտասարդ ու գիտուն վարդապետը՝ բազմերանգ տեսիլներով անցեր էր հո՛ն , ո՛չ միայն ուխտաւորի մը նման երկրպագելու հայրենի նուիրական սրբութեանց և հնօրեայ բազիններու բեկորներուն առջեւ , այլեւ հոգիով խօսելու բոլոր այն գիւցազն գէմքերուն հետ ,

որոնք Հայ աղքին և Հայ եկեղեցւոյ
փառքը կազմեցին։ Հին դարերու մեծաւ-
գոյն դէմքը Եղիշէն, քննաբար ճանչցու-
ցեր էր, կը մնար նորերէն Տարօնի և Բաւ-
ղէշի փառքը կազմող հզօր դէմքերէն
մէ՛կն ալ ճանչցունել, որուն նկարագիրը
կարենար իբր յարացոյց ընտրել իրեն,
առանց թերեւս անդրադառնալու այդ
մասին։

ԺԲ. դարու մեր եկեղեցական պատ-
մութեան ամէնէն տիրական դէմքերէն
մէկն է ՅՈՎՀԱՆՆԻՍ ԿՈԼՈՏ ԲՈՂԻՇԵՑԻ,
Ամրտոլու Համալսարանին արդիւնաւոր
աշակերտներէն մին, Գրիգոր Շղթայա-
կիրի հետ։ Դպրեվանքի մէջ և անկէ
դուրս, Բաբգէն Վրդ. սերտեր էր արդէն
կ. Պոլսոյ այս մեծահռչակ ու անձնուէր
Պատրիարքին կեանքն ու գործերը . բայց
երբ հասաւ Խոցերով գետի գրեթէ ափին
վրայ բարձրացող Ամլորդւոյն նուիրուած
փոքրիկ վանքին դուռը, ու քիչ յետոյ
անկէ ներս մտնելով աղօթեց անոր գեղե-
ցիկ տաճարի սեղանին առջեւ, ներքին
սարսուռ մը զգաց ու պահ մը անշարժ
կեցաւ այդ դրութեան մէջ, կարծես հին
սուրբերէն մէկը ըլլար այդ պահուն կո-
լոտ, որուն լուսաւոր կեանքին պատկերը
ըոսկէի մը մէջ ներկայացաւ իր միտքին

առջեւ : Ու կը խորհէր երանելի վարդա-
 պետը թէ սարսափելի բռնութեանց և
 անհնարին գժուարութեանց տոկալով ,
 քանի՞ քանիներ համեստ ծառայութեանց
 աստիճանէն սկսած՝ բարձրացեր են ան-
 ջնջելի գիրքերու , բարձր բռնելով հայ
 հոգեւորականութեան գրօշն ու պատիւը
 և թէ շա՛տ աւելի լուսաւոր գարու մը
 մէջ հաստատուած Դասատան մը նորըն-
 ծաները որպիսի՞ վերելքներ կարող չէին
 արձանագրել : Եթէ Ամրտոլու Առաջնորդ
 Բարսեղ Վրդ . կրցեր էր այդքան աննը-
 պաստ պայմաններու տակ , ինչպէս իր
 երանելի յաջորդները , հոյլ մը պատուա-
 կան վարդապետներ տալ Եկեղեցւոյն ,
 կարելի՞ էր որ Օրմանեանի և Դուրեանի
 նման վանահայր-Տեսուչներու մականնե-
 րուն տակ պատրաստուող աբեղաներ նոյն
 Եկեղեցւոյ համար չարձանագրէին ըս-
 քանչելի վերելքներ : Վերջապէս Ամրտոլ
 Ամրտո՛լ էր , Հայաստանի խորը բարձրա-
 ցած վանք մը , այլազգի դրացիներու
 մշտական յարձակմանց ենթակայ , Ար-
 մաշն ալ նոր իմն համալսարան էր , Պոլսոյ
 մօտիկն ու անոր ազգային և պետական
 պաշտպանութեան տակ , որուն շուրջի
 Լազերն ու Ապաղաները երկիւղով կ'ան-
 ցնէին անոր պարիսպներուն տակէն :

Որուն շա՛տ տրուեցաւ , շա՛տ պիտի
պահանջուի անկէ . ու շա՛տ տրուած էր
Արմաշականներուն , և արդար ըլլալու
համար խոստովանինք որ գտնուեցան
անոնց մէջ շատեր՝ որոնք եկեղեցւոյ
ակնկալածէն շա՛տ աւելին տուին , ու
Մշոյ երբեմնի Առաջնորդը անոնց գլխա-
ւորագոյնն էր : Արմաշու գասարաննե-
րուն մէջ անունին ու կեանքին հանգի-
պած , վարդապետութեանը առաջին
տարիններուն անոր գործունէութեան
պարունակը ընդարձակած , Ամրտոլու
վանքի աւերակներուն և մնացած տաճա-
րի քարերուն վրայ ծնրադրելէ յետոյ այդ
լուսաւոր գէմքին իր վրայ զրոշմած տը-
պաւորութիւններէն հարստացած , կրկին
կը դառնար Պոլիս , այս անգամ կառաւ-
վարական հսկողութեան տակ , կարնոյ և
Տրապիզոնի հայութեան լուռ արցունք-
ներուն առջեւ վշտաբեկ , հիւրասիրուե-
լու համար Ղալաթիոյ անշուք քարոզչա-
րանին մէջ , բնակութեան համար Պոլսոյ
ամէնէն անյարմար թաղը , ուր պիտի
տեսնենք զինքը , առաջին անգամ ըլլա-
լով 1904ի աշնան , երբ քանի մը ամիս
առաջ աւարտած էր արդէն խմբագրու-
թիւնը ԿՈԼՈՏԻ :

Գ.

Բախ որ ողբացեալ Աթոռակիցը առաջին անգամ ճանչցայ 1904ի աշնան, երբ աշակերտեցայ կեզրոնականի : Այդ թըւականէն երեք տարի առաջ իմ թաղիսքարողիչն ու Արամեան վարժարանի կըրօնի ուսուցիչն էր Նիւ Եօրքի մէջ անիրաւ տեղը և խժգժօրէն մորթուող Դեւոնդ Դուրեան : Երկուքին ալ յիշատակին հանդէպ իմ երախտագիտական պարտքո միայն կատարած կ'ըլլամ, սա պահուն ոգեկոչելով այդ զոյգ մը ընտիր անունները, որոնք պատանութեանս շատ կանուխ տարիններուն՝ ազդեցին իմ հոգեկան տրամադրութիւններուս վրայ, և իմ կրօնաւորութեանս անուղղակի պատճառները հանդիսացան . մա'նաւանդ առաջինը, որ շուրջ տասը տարի մեր թաղին քարողիչն ու մեր տան հովիւը մնաց : Դուրեան ոեւէ գրութիւն չթողնուց,

որքան գիտեմ, ուր պատմած ըլլար իր
 անձնական յիշատակները : Բարգէն վար-
 դապետ սակայն, Կոլոտի նուիրած իր
 ուսումնասիրութեան մէջ շատ գառնօ-
 րէն կը նկարագրէ ա'յն սենեակը, ուր
 անընդհատ եօրը տարի ճգնեցաւ : Սըր-
 բազան պատկերի մը պէս աչքիս առջևն
 է Ղալաթիոյ Ս. Կուսաւորիչ եկեղեցին,
 որուն քարոզիչն էր Մուշէն գարձող
 Բարգէն «բռնագատուած պանդխտու-
 թեամբ մը», ինչպէս ինք կ'ըսէ : Օրն ի
 բուն մռայլ բայց անոյշ ստուերներու
 տակ մնացող այդ գարաւոր կոթողը, ին-
 ձի համար խորհուրդ մը պիտի մնայ միշտ,
 իր երեք անջատ տաճարներով, սուրբե-
 րու անթիւ նկարներով և իր ծերունի
 քահանաներով . պիտի չմոռնամ յաւէտ
 այն հաստկեկ ժամկոչը, լազուարթ ծաղ-
 կահիւս ասուիէ զգեստին մէջ, իր ծե-
 ւաւոր մարմինով, և որ ամէն շաբաթ
 իրիկուն կամ նախատօնակ ժամուն,
 կ'աշխատէր տաճարին երկու զանգակնե-
 րուն չուանները ի մի հաւաքած աւետել
 վաղուան տօնը կամ յաջորդ օրուան կի-
 րակիի Ս. Պատարագը, թաղի մը մէջ՝
 ուր հայ ժամուորներ զրեթէ չկային,
 բայց զանգակներու այդ համախումբ կո-
 չը կ'արձագանգէր մեր տղայ սրտերուն

մէջ, ու գեռ կ'արձագանդէ մինչեւ այսօք :

Կեղրոնականի մէջ մեր Բ. Դաստարանը այդ տարին կը նայէր տաճարի դաւիթին վրայ, ուրկէ երբեմն կ'անցնէր այն լըջախոհ վարդապետը, որ շուրջ երեսուն տարի յետոյ պիտի բազմէր Շընորհալիի գահուն վրայ։ Հոգիս անհունօրէն կը ճմլուի սա պահուն, երբ կը յիշեմ զինքը։ Վարդապետը նախ պատկերեմ սա սեղմ տողերուն մէջ, թէ այն ռտամուկ, անարեւ սենեակը, պատառմը կապոյտ կամ մռայլ երկինքով», յարև և նման գիւղիս Ս. Թագաւոր եկեղեցւոյ այն խոնաւ և յաւէրժօրէն անարեւ խըցիկին, ուր ճգնեցաւ հէք ՚Իուրեան, լըման տասը տարի, երբ իրմէ առաջ տեսներ էին այդ միեւնոյն խուցը Խրիմեան, Արուանձտեանց և Մուրատեան, և որուն կից պատառ մը ննջարանին երկաթէ մահակալին վրայ իր պարթեւ հասակը կ'երկարէր, ամէն երեկոյ, ողբացեալ նահատակը :

Կոլոտի կենսագիրը ապրեցաւ և տքնեցաւ «սենեակի մը մէջ, որուն լըսութիւնը կը խռովի վերէն դասարանի մը ամէնօրեայ երկրաշարժովը, և վարէն օթէլի ջրհանին ընդհատ աղմուկնեւ

րով , իսկ գուրսէն դամփանաներու զօղանջիւններով և աւելի գուրսէն լաթերնայի փողոցային երաժշտութեան տաղառուկներով» (ԿՈՒՈՏ , էջ 214) :

Ղեւոնդ Վրդ . Եթէ յուշագիր մը թողած ըլլար և կամ ունեցած ըլլար Բաբեգնի տաղանդը , ասկէ տարբեր պիտի չնկարագրէր Գատը Գիւղի իր մենարանը :

Որքան ալ բռնագատուած պանդըխտութեան մը հարկագրանքը ըլլար Բաբեգնի այդ անարեւ սենեակի մը մէջ բընակութիւնը , անիրաւութիւն էր այդ կանխահաս տաղանդը խամրեցնել դըժպըհի կեանքի մը չարչարանքներուն տակ , երբ ան իրաւունք ունէր կամ Պատրիարքարանի մէջ և կամ Բերայի «Երկրորդ» Պատրիարքարանին մէջ չատաւելի ներկայանալի և առողջապահիկ յարկաբաժին մը ունենալ :

Բարձր . Դրան հրամանը Բաբեգնը կ . Պոլսոյ մէջ բնակուած տեսնել էր և ո՛չ թէ անպայման Ղալաթիոյ մէկ նկուզը նետուած : Բայց կը հաւատամ որ այդ կամաւոր պանդխտութեան մէջ կրցաւ կազմուիլ , նոր ժամանակներու Կոլոտը , Բաբեգն , որ տեսնելէ յետոյ Բաղէշի Խոցերով Գետին գրեթէ ափին վրայ բարձ-

բացած Ամլորդւոյն վանքը , տեսնելէ յետոյ Գլակայ լուսաշող մենաստանը , այժմ իր հոգեւոր մտաւորական ներդաշնակ ուժերովը ամփոփուեր էր այն խորհրդագաւոր մենաստանին մէջ , որուն պատուհանը կը բացուէր ամէն առաւօտ Ս . Լուսաւորիչ եկեղեցւոյ հարաւային անկեան վրայ , ուր ճերմակ մարմարէ պարզ բայց վայելուչ շիրիմի մը տակ կը հանգչէր Մեծն կոլոտ :

Այդ գամբարանը լուսատու խարիսխ մը հանդիսացաւ երիտասարդ Բարդէնի համար , որ գիտցաւ օգտուիլ անկէ և որ կրցաւ յաւէրժացնել սակայն անոր տակ երանելի մահով մը հանգչող բայց մեծ ու անգին ծառայութիւններովը անմահացող մարդու մը ցիշատակը : Այդ սենեակին մէջ , «նուիրուած զրքի և զրչի սիրական , մոլեկան զբաղումներուն» , ինչպէս նուիրեց իր անձը կոլոտ , Բարդէն չզգաց բնաւ անոր անբերելի ծանրութիւնը , ընդհակառ ակը , պանդխտութեան մաշումը օծել տուաւ կոլոտի յուշերովը : Տեսեր էր կոլոտի հայրենիքը և անոր լայն գործունէութեան դաշտը , մինչեւ Գլակայ վանքը , և միտքով հետեւած անոր քայլերուն կ . Պոլիս , Երուսաղէմ , ու կրկին կ . Պոլիս , և այն

լուսադամբարանը որուն տակ հանդչած էր ան , կը կազմէր անկիւնաքարը այն Դասատան , որուն պատկերովը պիտի կերտէր իրն ալ , անմիջապէս որ վերցուէր իրմէ պանդխտութեան ծանր լուծը , ու երթար այս անգամ խուզաբկող աչքէ հեռու այլ տեղ մը , իբր վանահայր կամ Առաջնորդ :

Արդարութիւնը պարոք կը դնէ իմ վրայ , և այս ի պատիւ Ողբացեալին՝ որ աւելցնեմ թէ Ղալաթիոյ իր մենաստանն ալ չտարբերեցաւ ատանկ Դասատունէ մը , և ուր սակայն , աւազ , աշակե՛րտն ալ ինք եղաւ , ուսուցի՛չն ալ , մինչեւ որ ԼՈՅՑՍԻ հրատարակութեամբ մնաց միայն իբր վարդապետ , և բազմաթիւ աշակերտներ ունեցաւ Պոլսոյ և գաւառներու մէջ , որոնք մեծապէս օգտուեցան կրօնաթերթով հիմնուած լայն Դասատունէն :

Ո՛չ ոքի թող զարմանքը շարժի , երբ ըսեմ որ Բարդէն Վրդ . Ղալաթիոյ քարոզութեան ամբողջ ընթացքին , օր մը կեղրոնականի դոնէն ներս չմտաւ , ո՛չ իբր այցելու , ո՛չ իբր հոգեւոր հովիւ և ո՛չ ալ իբր ուսուցիչ , երբ այնքան ապիկար ու խեղճ վարժապետներ այնպիսի դասեր կ'աւանդէին մեզի , զորս հէք Բարձէն պիտի աւանդէր ամենամեծ խանդա-

վառութեամբ և այնքան եռանգով :

Համիտեան ըրջանին Մռւշի Առաջնորդութենէն ողջ մնալով Պոլիս դարձող երիտասարդ հոգեւորականի մը համար այդքան ազատութիւնն ալ չատ էր : Եւ պէտք է խոստովանիլ որ ազատ էր ան , իր հոգեւոր ամէն կերպ պաշտօնակատարութեանց մէջ , միայն պիտի չդասախոսէր վարժարանին մէջ , ուր ներելի չէր իրեն պէս «Յեղափսխականներուն միացող» մէկու մը ներս մտնելը , ու Բարգէն ներս չմտաւ , ի բաց առեալ իր սիրելի ուսուցչին և Պատրիարքին կեղրոնականի տուած տարեկան այցելութիւններուն :

Մինչեւ հիմայ միայն անձնական յուշերու կալուածին մէջ մնացող այս տեսութիւնները իրենց յառաջատուական զարգացումը ա'յն ատեն կրնան գտնել , երբ փութանք կոլոտի անձն ու գործունէութիւնը կերպաւորել Ղալաթիոյ իր մենաստանին մէջ ճգնող Բարգէն Վարդապետի անձին ու գործունէութեան հետ :

Հարկ չկայ աւելորդ անգամ մըն ալ կրկնելու որ կոլոտ իր ազգանուէր ու գրասէր կեանքովը ապրեցաւ Բարգէնի մէջ , ինչպէս որ անոր գերեզմանին պատկերը ապրած մնաց , տարիներ , իր բիբե-

ըուն մէջ։ Ճակատագիրը անգամ մը
հաշոռուած՝ տեսնելէ յետոյ իր էութեան
ու զգացողութեան հետ, կը մնար օգտը-
ւիլ գիտնալ շուրջի պատեհութիւններէն։
և այն մենաբանը ուր ապրեցաւ Բաբդէն
1900—1907, հարուստ էր, գեղեցիկ ու
պատմական յիշատակարաններով, որոնց
ամէնէն խօսունն ու կենդանին կոլոտի
վերաշինած ա'յն պատմական եկեղեցին
էր, որուն կուգար, գունդ առ գունդ
Մայրաքաղաքին աշխարհախումբ բարե-
պաշտութիւնը, ամէն հինգչարթի, և ո-
րուն հովանիին տակ կը հանգչէր զայն
վերաշինողը։

Բաբդէն ունէր բնական և ստացա-
կան ամէն յարմարութիւն, գառնալու
այդ հինաւուրց եկեղեցւոյ խօսնակը, իր
գիւրահաղորդ քարոզներով։ Թէ՛ Սամ-
սոնի և թէ՛ Մշոյ մէջ իր ստացած քա-
րոզչական փորձառութիւններով ան ա'լ
աւելի հարստացաւ Ղալաթիոյ մէջ, որ
թէեւ իբր թաղ զուրկ էր իրեն սեպհա-
կան ժողովուրդէն, բայց իբր նշանաւոր
ուխտատեղի, քարոզչարանն էր Պոլսա-
հայութեան, որով քարոզիչը, կրօնական
ատենաբանը, բարոյախօսն ու մեկնիչը՝
անհամար հաւատացեալներու։ Այս պա-
րագան իսկ բաւական էր որ բոնադատ-

եալ «կալանաւորը» ուղէր զարգացնել իր եկեղեցւոյն բեմը, զայն հաւասար աստիճանի վրայ դնել ուղելով Մայր Եկեղեցւոյ բեմին հետ. և յաջողեցաւ արդարեւ :

Արմաշու մէջ ունեցած իր պատրաստութիւնները զարգացնելու ամէն պատեհութիւն ունէր Ղալաթիոյ մէջ, ուր առաջին շաբաթներուն խսկ կրցաւ իրեն զրաւել ունկնդիր ժողովուրդը, որ հեղեղի պէս կը լեցունէր տաճարին ընդարձակութիւնը :

Կոլոտի կ. Պոլսոյ մէջ ունեցած գործունէութեան գլխաւոր յատկանիշներէն մէկը անոր բեմական կեանքին զարկ տալ ուղելն էր : Լման 26 տարի կ. Պոլսոյ Պատրիարքական աթոռին վրայ արդիւնաւորապէս փայլող կոլոտի գտած համբաւին գլխաւոր յատկանիշներէն մէկն ալ իր բեմական կեանքն էր, որով կըրցաւ խօսիլ ժողովուրդի սիրտին, զայն կապել Աւետարանի քարոզութիւններուն և վերաշինել աշխատիլ բարոյապէս առուած ժողովրդեան մը հոգեւոր և ընտանեկան կեանքը : Այն խիստ և կոկիկ լեզուն՝ զոր գործածեց կոլոտ իր քարոզներուն և յիշատակարաններուն մէջ, էր նաեւ լեզուն Բաբեկնի, որ իր բովան-

դակ քարողախօսութեան մէջ հեռու պահեց ինքզինքը գրական ճոխութիւններէ , որոնց մէջ հմայք մը կը տեսնէին ոակայն Պոլսական մտաւորականներ , կանգնած ըլլալով բանաստեղծ քարողիչներու գըրաւած բեմին առջեւ :

Բաբգէն կոլոտի նման մնաց ճշմարիտ քարողիչը , առանց կամենալու արուեստի մը հետամտութեան , | քարողախօսութեան մէջ : Ժողովուրդի ամէն դասակարգի առջեւ խօսովը , որքան ցանկանայ բարձրագոյն գիտելիքներ բացատրել , այնքան պարտի պարզել իր միտքը , «իր էութիւնը խոռվող ու պղտորող պատճառները չքացնելով իր ներսէն» : Բեմի այս կերպ ըմբռնման մեծ սատար մը դարձաւ , ա'յն ժամանակը , ուր Բաբգէն մնաց Ղալաթիոյ քարողիչ :

Քաղաքական և ազգային բուռն հակամարտութիւններու ո'չ մէկ արձանագրութիւն , կաշկանդուած այդ տարիներուն՝ որով եկեղեցւոյ բեմը մնաց իրական բեմը , զուտ աւետարանական քարողութեամբ և մեկնաբանութեամբ , ինչպէս է կրօնական բեմը Սկանտինաւեան երկիրներու եկեղեցիներուն մէջ , խաղաղ , միայն բարոյականի և հաւատքի ամրացումը ունենալով հիմնական նպատակ :

Իր ՔԱՐՈՉՆԵՐՈւ առաջին շարքը ամ-
փոփումներն են Ս. Լուսաւորիչ եկեղեց-
ւոյ մէջ իր խօսածներուն :

Երկրորդ պատեհութիւնը որ տրուեցաւ
Արմաշական Վարդապետին, Ղալաթիոյ
Ազգային Մատենագարանն էր, մեծագոյն
մասով ճոխացած Կոլոտի անձնական մա-
տենագարանի գիրքերովը : Ս. Լուսաւո-
րիչ եկեղեցւոյ ամբողջ շրջապատը հան-
դիսարան մըն էր Կոլոտի յիշատակնե-
րուն, որոնց միջեւ ան կը ննջէր իր յա-
ւիտենի քունը : Բարգէն այդ հանդիսա-
րանի միակ տէրն էր Ղալաթիոյ մէջ : Ի՞նչ
վեհութեամբ որ անոր դամբարանը ներ-
շընչարանը եղած էր իր ներկայ և ապա-
գայ ծրագիրներուն, այնպէս ալ ան ներ-
շընչուեցաւ Ժի . դարու Հայ եկեղեցա-
կանութեան լաւագոյն տիպարի թողած
մտտեաններէն, որոնց ձեռք զարկաւ
որքան ուրախ՝ նոյնքան և աւելի խոր
յուղումներով :

Բարգէն ուրախ էր՝ գտած ըլլալով
Կոլոտի Մատենագարանին մնացորդները,
բայց նոյնքան ալ տրտում ու վրդովուած,
տեսնելով որ անոնք անկարեւոր մէկ
մասն էին միայն ա'յն ընդարձակ գրա-
գարանին, ուր ամփոփուած էին անտար-
բակոյս ժամանակի արժէքաւոր մատ-

հանները : Գաւառական վանքելու ձեռագրաց մատենագարանները շատ աւելի նուազ կորուստներու ենթարկուած էին , հակառակ բանակալական յարձակումներու և կողոպուտներու , վասն զի վանքեր կերպով մը ժողովուրդին աչքէն հեռու , անմատչելի կայաններ էին և քաղաքներէն գուրս հաստատուած :

Կ . Պոլսոյ հայութեան մէջ նշմարուող « ժողովրդավարական » գրութիւնները լրջօրէն վնասեցին անոր եկեղեցական գոյքերուն պահպանման , մանաւանդ ձեռագիրներուն , վասն զի ամէն ոք տէրը ըսալ կարծեց եկեղեցւոյ գոյքերուն և ըստ կամս զանոնք ցրուեց : Զարմանալի է որ կ . Պոլսոյ Պատրիարքութեան ամէնէն հեղինակաւոր օրերուն նոյնիսկ , ո՛չ ոք մտածեց թաղերու եկեղեցիններուն մէջ գտնուող հայերէն Ձեռագիրները կեղրոնացնել Ազգային Մատենագարանին մէջ , իբր թէ թաղային այդ մատենագարանները ազգային չըլլային :

Բարգէն Արմաշու վանքին ձեռագրաց փոքրիկ հաւաքածոյով կրցեր , էր քաղաքար մը կազմել նախնեաց նուիրական աւանդներու շուրջ : Ազա Մուշի մէջ տեսած էր աւելի արժէքաւոր ձեռագիրներ . իոկ այժմ ամէն յարմարու-

թիւն և պատեհութիւն ունէր մի առ մի
և խղճմտօրէն աչքէ անցունելու , քննե-
լու , ցանկելու և օր մըն ալ տպագրելու
Ազգային Մատենադարանի բոլոր հին ձե-
ռագիրները , նոյն ձեւով օր մըն ալ կազ-
մելու համար Գաղատիոյ Զեռագրաց Ցու-
ցակը : Ո՞չ Պատրիարքարանի մէջ ժողո-
վական էր և ո՞չ ալ ուսուցիչ կեդրոնա-
կանի կամ թաղային այլ վարժարաննե-
րու , որով խղճմտօրէն նուիրուեցաւ Մա-
տենադարանի կարգաւորման և հայերէն
Զեռագրաց Ցուցակի կազմութեան , զորս
գլուխ հանեց ամենայն հաւատարմու-
թեամբ և ձեռնհասութեամբ :

Թէ' Կ . Պոլսոյ Ազգ . Մատենադարա-
նի և թէ Գաղատիոյ կարմիր Վանքի
մատենադարանի հայերէն Զեռագրաց
ցուցակները , երկու հաստաբուն տետ-
րակներու մէջ , ներկայիս կը մնան Անթի-
ւիաս և ո՞վ գիտէ թէ Ե՞րբ անոնք պիտի
հրատարակուին , կարենալ դրուելու հա-
մար Հայքանասիրութեան սեղանին վրայ :

Ողբացեալը կը պատմէր այն չար-
չարանքները , զորս այդ երկու մեծ հա-
տորները տեսած էին իր ծննդավայր Այն-
թապի մէջ , 1915ի աղէտի և տեղահա-
նութեան օրերուն , երբ իր Ամերիկա մեկ-
նելովը 1914ին , թողուլ ստիպուած էր

զանոնք իր եղբօրը մօտ : Իր անձնական
գոյքերուն մէջ ամէնէն աւելի կը գուր-
գուրար այդ երկու հատորներուն վը-
րայ , վասն զի ո'չ միայն անոնք ազա-
տագրուած էին զարմանալի պայմաննե-
րու տակ , այլ որովհետեւ անոնք մաշե-
ցընող տքնութիւններու և համբերատա-
րութեան մը արդիւնքներն էին : Ուր որ
գնաց ողբացեալը , հետամուտ եղաւ
գտնելու հայերէն գրչութիւններ , այն
հաւատքով որ մեր ազգին գիտակցու-
թիւնը , մեր ցեղին անցեալ փառքն ու
պատմութիւնը , մեր ցեղին մտքի ամէ-
նէն սքանչելի վերելքները այդ թուգթէ
կամ մագաղաթէ էջերուն վրայ միայն գը-
րոշմուած էին : Ու գրեթէ լման երկու
տարի նուիրեց ո'չ միայն Ազգ . Մատե-
նադարանի հայերէն Զեռագրաց քննու-
թեան և ցանկումին , այլ և նոյն ժամա-
նակին դասաւորեց ու ցուցակագրեց մա-
տենադարանին տպագրեալ բոլոր հատոր-
ները :

Կոլոտ հեղինակ էր մէկէ աւելի ինք-
նագիր երկասիրութիւններու : Բարգէն
հաւատարմօրէն ընթացաւ այդ մեծանուն
վարդապետի հետքերուն վրայէն , և ա-
սոր համար ո'չ պատմական ու մատենա-
գիտական պաշարը կը պակսէր իրմէ , ո'չ

ալ գրելու շնորհը, զոր ցոյց տուաւ մինչեւ իր մահուան օրերը :

1903ին, Ղալաթիոյ իր անշուք սենեակին մէջ լրացուց ԾՈՎՔԸ, պատմական և տեղագրական հոյակապ ուսումնասիրութիւն մը արդարեւ, ուր պատմագէտը չէ՛ր այնքան խօսողը, որքան հայրենասէրը, Կիլիկիոյ յիշատակները կենդանացընել ուզող վարդապետը, որուն համար ի յառաջագունէ գուշակուած ըլլար կարձես Ծովքի պատմական կաթողիկոսութիւնը, այս անգամ ո՛չ թէ անոր պատմական մերձաւոր կամ հեռաւոր սահմաններուն մէջ, այլ աւելի՛ հեռու, գէպի հարաւ, Անթիլիասի աւազներուն վրայ, բայց Ծովքի հարազատ ժառանգորդը եղող ժողովրդեան մը համար : Եթէ աշխարհի բոլոր պատմագէտներն ու բանասէրները ակումբ մը կազմած՝ յայտարարէին որ Ծովքը Հռոմկլայի կամ Տլուքի ամրոցն ու դղեակը չէ, հապա, Տէր մի արասցէ, Խարբերդի Ծովակն է, գա՛րձեալ պիտի մնար իր միեւնոյն անխախտ համոզման մէջ, զի ա՛յդ էր միակ պահանջը իր բուռն հայրենասիրութեան, և Կիլիկիոյ, իր ծննդավայրին հանդէպ իր բուռն պաշտումին :

— Վեհափա՛ռ, կրնայ ըլլալ որ, ըստ

օր մը , Այն-Արի իր ամարանոցին մէջ , գիտութիւնը նոր փաստեր յայտնաբերէ Ծովքի Կաթողիկոսարանին պատմական ստոյդ վայրը ճշգելու .— այնպիսի նեղութիւն մը զգացնել տուաւ զոր պիտի չկրնամ մոռնալ երբեք :

Ի՞նչ որ ալ ըլլայ գալիք օրերու գիտութեան բերած նոր խուզարկութեանց արդիւնքը , իր ԾՈՎՔը մեր տեղագրական մատենագրութեան մէջ պիտի մնայ թանկագին մատեան մը , արժանի ամէն գնահատութեան :

Կ'ենթադրեմ որ ԾՈՎՔը գրած ու ընդլայնած էր նախորդ տարիներուն , և խմբագրութիւնը միայն լրացուց 1903ի վերջերը : Այնպէս որ , գրեթէ երկու ամիս յետոյ լրացուցած եղաւ նոյնքան արժէքաւոր իր ԿՈԼՈՏԸ . վասն զի Մուշէ գարձին երբ ձեռք զարկաւ Մատենադարանի կարգաւորման ու Զեռագրաց ցուցակի խմբագրութեան , ցերեկները միայն պարապեցաւ անոնցմով , գիշերն ալ յատկացնելով Ծովքի և Կոլոտի խըմբագրութեան , վերջնական ձեւը վերապահելով առաջնոյն համար 1903 Դեկտ . 26ին , իսկ 1904 Փետր . 14ը Կոլոտի համար , անշուշտ այս երկու թուականներն ալ ընդունելով իբր այդ երկասիրու-

թեանց յառաջաբանները գրելու հան-
գրուանները :

Կոլստի ժամանակ դեռ պէտք եղա-
ծին չափ հասունցած չէր կ. Պոլսոյ մէջ
ի՞ր իսկ ջանքերով սկսուած հոգեւոր ու
գրական զարթօնքը, հաղորդակից պա-
հելու նաեւ գաւառի հայութիւնը, որ կը
միսար անտանելի տղիտութեան մէջ:
Հանգուցեալ Բաբդէն Հայրապետ, կա-
նուխ տարիքէն կ'ըղձար իր մտքին մէջ
ունեցած բազմախորիս ծանօթութիւն-
ները փոխանցելու գաւառի և արտա-
սահմանի իր ազգակիցներուն, մանա-
ւանդ Հայ Եկեղեցւոյ քահանաներուն:
Սամսոնի և մասնաւորապէս Մշոյ գաշ-
տին մէջ այնպիսի Եկեղեցականներու
հանդիպած էր, և նոյնիսկ մայրաքաղա-
քին մէջ, որ օգտուելով իր ուսուցչին
ու բարերարին ազգեցութիւններէն, գլ-
ւուխ կանգնեցաւ կրօնական հանգէսի
մը, որ ինքն իր մէջ տակաւ զարգացնել
ջանաց Հայ Եկեղեցւոյ կամ իր ըմբռնու-
մով հայ Եկեղեցականութեան բարեկար-
գութեան կնճոռտ, բայց ոչ անկարելի
հարցը: 1905 և 1906 տարիներուն իւրմ-
բազրած իր ԼՈՅՑՍԵՐԸ այսովք կը մնան շատ
մը քահանայ կամ աշխարհական ուսում-
նասէրներու գրադարաններուն մէջ, և

որոնք կըցան մեծապէս լուսաւորել մա-
նաւանդ գաւառի քահանայից խոպան
միտքերը : Զեմ գիտեր թէ ինք ո՞րքան
համակրած էր այդ կրօնաթերթին , իբրեւ
ի՞ր իսկ ձեռքովը խմբագրուած հանդէս-
ներ . բայց սա միայն ճշմարիտ է որ իր
ԼՈՅՍերը կրնային շա՛տ աւելի մեծ օգ-
տակարութիւն ունենալ , եթէ նուազ խը-
ճողուած ըլլային աստուածաբանական և
խմաստասիրական նիւթերով :

Իր խմբագրութեամբ վերսկսուած
ՍԻՈՆՆԵՐԸ շա՛տ աւելի մնայուն արժէք
ունեցան քան անոնցմէ երեսուն տարի
յառաջ խմբագրուած ԼՈՅՍերը , որոնց մէջ
սակայն ամէնէն տիրական մտածումը
պիտի մնայ այն՝ որ Բաբդէն Վարդապետ
եղաւ իր ժողովուրդին հոգեւոր և բարո-
յական զարգացման ժամանակի գլխաւոր
սատարներէն մէկը : Ու Ռզբացեալին մէջ ,
մինչեւ իր կոկծալի վախճանումը , այդ
գիծը ամէնէն տիրական կողմը կազմեց
իր բոլոր առաջինութիւններուն : — Առէ՛՛ ,
կարդացէ՛՛ը եղաւ իր կարապի երդը :

Դ.

Ղալաթիոյ Ս. կուսաւորիչ Եկեղեց-
ւոյ մենաստանը հոգեկան ո'չ մէկ բա-
ւարարութիւն տուաւ իրեն այն եօթը
տարիներու ընթացքին, ուր «Ապասաւոր
Բանի» համար ծնած ու կոչուած Բարդէն
Վրդ. անցուց իր կեանքը գրական և
քարոզչական այնքան փայլուն արդիւնք-
ներով։ Ըսի կարծեմ թէ այս խոստմնա-
լից և արդէն ճանչցուած վանակա-
նը ո'չ մէկ գաս չունէր ազգային այն
միակ բարձրագոյն կրթարանին մէջ՝ ո-
րուն գասարաններէն արձակուած աղ-
մուկները, և ասիկա մեր ուսանողական
տարիներուն, անհանգիստ կ'ընէլին զին-
քը ու վարդապետը անհամբերութեամբ
կ'սպասէր որ օրը հատնէր՝ լամբարի լոյ-
սին տակ ու առանձնութեան մէջ իր
պատմական հետազօտութիւնները ընե-
լու՝ գիշերուան երկար ժամերուն։ Եւ

ի՞նչ հմայք ունեցած կ'ըլլար , իրեն համար , այդ ընդարձակ շէնքը՝ որուն մեծ ու փոքր գասարանները և վերնայարկի խաղարանը կամ կրկնաբաժին ճաշարանը գրաւող ուաներ , կը պատրաստուէին աշխարհիկ կեանքի մը համար միայն ու անոնց փոքր մէկ թիւը թերեւս պիտի յաջողէր ինքզինքը փոխագրել թաղացին վարժարաններէն ներս , իր գաստիարակ ուսուցիչ : Ինք բոլորած էր հոգեւոր ճեմարանի մը լրիւ ընթացքը մեծ յաջողութեամբ , գարձած էր Հայ Եկեղեցւոյ ճանչցուած մէկ վարդապետը , ու իր մէջ կ'եռար Գրիգոր և Մովսէս Տաթեւացիներու , Յովհաննէս Կոլոտի , Ներսէս Աշտարակեցւոյ , Գէորգ Դ.ի , Օրմանեանի և Դուրեանի արխինը : Իր տեղը չէր Ղալաթիոյ մենաստանը , իրեն համար հոգեւոր գպրութեան բեմը գրաւել իր կեանքին պայմանն էր , բեմը՝ զոր այնքան փայլեցուցին իր երկու վարդապետները Արմաշու մէջ , և Արմաշ էր , Էջմիածնէն յետոյ Հայ Եկեղեցւոյ լաւագոյն ու ճըշմարտող յոյսերէն մէկը : Թորդոմ Վրդ . իր պատանի տարիներուն Արմաշի աշակերտած էր , և անկէ ի վեր գրեթէ բնաւ գուրս ելած չէր Վանքէն , ուր արժանաւորապէս գրաւած էր Եղիշէ Դուրեանի

թողած բեմը . Թորգոմ առած է նաեւ
այդ կարեւոր Վանքին Վանահայրու-
թեան մականը ու հո'ն մնաց իբր վանա-
հայր ա'յնքան տարի միայն՝ որքան մնա-
ցած էր իր սիրելի ուսուցիչը՝ Դուրեան :
Թորգոմ Վրդ . իրաւունք ունէր իր
աչքերուն հորիզոնը ընդարձակելու մին-
չեւ հեռաւոր առաջնորդութեանց սահ-
մանները , երթեմնի պատմական Աթոռնե-
րը , Բարձր Հայքի բարձրաւանդակին վը-
րայթէ Սենեքերիմի ու Գագիկի գահերուն
մօտ , օր մըն ալ կանչուելու համար կ .
Պոլսոյ Պատրիարքութեան , ինչպէս եղած
էր Օրմանեանի համար , և որուն կը
պատրաստուէր Դուրեան եւս , հակառակ
այս վերջնոյն խաղաղ ու համեստ խառ-
նուածքին : Գուշակեան կը հետեւէր ու-
րեմն Դուրեանի քայլերուն , ու երբ ե-
րուսաղէմի արդի Պատրիարքին կը հար-
ցուէր թէ ո՞ւր կը կամէր մեկնիլ իբր ա-
ռաջնորդ ,

— Իմ փափաքս Վան երթալ է , կ'ը-
սէր , Հայրենի աշխարհի ամէնէն ծիծաղ-
կոտ և ամէնէն բազմահոծ հայութեան
մէկ կեդրոնը , Վարագի կողերուն վրայ
բարձրանալու համար , ինչպէս որ բար-
ձրացեր էր երթեմն Խրիմեան , որուն ըն-
տրելագոյն կենսագիրը պիտի դառնար օր

մը : Ու այս երեւովթը ամէնէն բնական
 զգացումն էր անո՞նց համար մասնաւու-
 րապէս՝ որոնք կանխօրօք կը նախատե-
 սէին իրենց ընդգրկած ասպարէզին բոլոր
 երջանիկ վերելքները : Թորգոմ Վրդ . ,
 Բարգէնէն առաջ յաջողէր էր իր պաշտա-
 ծը եկեղեցւոյն համար պատրաստել
 խումբ մը պատուական արեղաներ՝ ո-
 րոնց հոգւոյն սէրը կրցեր էր դրոշմել նոյն
 այդ պատմական մեծ արժէք ունեցող
 եկեղեցւոյն սէրը , նուիրումը , ծաղկեցը-
 նելով վանահայրական իր գաւազանը ու
 այժմ խղճի անդորրով կրնար հեռանալ
 իր մարմնաւոր ու մտաւոր ծննդավայրը
 համարուող Արմաշէն , երթալ նետուելու
 համար գիրկը բո՛ւն հայ ժողովուրդին ,
 անոր ցաւերուն ու կոտտանքին մէջ ապ-
 րելով ու ազրեցնելով իր չքնաղ բանաս-
 տեղծի ու մեծ ու անկեղծ հայրենասէրի
 զգայուն հոգին : Ու այս կ'ընէր ա՛յն յոյ-
 սով որ առաջնորդը կարգուած մեծ թեմի
 մը Աթոռին վրայ , պիտի վայելէր գէթ
 մէկին կամ երկուքին աջակցութիւնը իր
 ձեռքին տակ պատրաստուած նորընծայ
 արեղաներուն , ինչպէս որ եղաւ Սեբաս-
 տիոյ իր արդիւնաւոր պաշտօնավարու-
 թեան շրջանին : Թորգոմ Վրդ .ի կը յա-
 ջորդէր այժմ Դալաթիոյ քարոզիչը , Ազ-

գային Մատենադարանի կազմակերպիչն
ու Իզմիրեանց մրցանակի պսակաւորը :
Թորգոմ Վրդ . Դուրեանի վարչամակովը
զրահուած , լրացուցեր էր իր գերը Արմա-
շու մէջ . այժմ կարգը Բաբգէն Վրդ . ինն
էր Օրմանեանի մականովը անոր գործը
շարունակելու : Էջմիածնի հոգեւոր Ճե-
մարանին նորապսակները հազիւ կը բա-
ւէին Լուսաւորչայ Գահուն պայծառու-
թեան ու Կովկասի թեմերուն և Արարատ-
եան գաշտի վանքերուն : Հոծ թրքահա-
յութեան սահմաններուն մէջ պարփակ-
ուող Հայ Եկեղեցւոյն և թիւով շատ ա-
ւելի հարուստ հայութեան մը համար ,
Արմաշն էր միայն այն Դասաւունը , ուր-
կէ գուրս պիտի գային մեր Եկեղեցւոյն
հոգեւին ծառայելու յօժար «Վարդա-
պետ»ները , կանգուն պահելու ուխտով
գարերու կեանք ունեցող Հայ հոգեւոր
միակ միջնաբերդը : Առաջին և յաջորդ
հունձքերը շատ բարեյաջող արդիւնք
տուած էին , քիչ բացառութեամբ . պէտք
էր ապրեցնել Սիւնեաց «Նոր» գպրոցը և
լաւագոյն մարգը , այդ նպատակին հա-
մար ընտրուած՝ Բաբգէն Վրդ . ն էր : Օր-
մանեան որքան իր անձնական կարողու-
թիւններուն և վեհաշուաք հմայքին կը
պարտէր կ . Պոլսոյ Պատրիարքութեան

իր բարեյաջող շրջանը , նոյնքան և աւելի
կը պարտէր այն բուռ մը երիտասարդ
վարդապետներուն , իր «աշակերտնե-
րուն» որոնք կ . Պոլսոյ մէջ քարոզու-
թեամբ ըլլայ , թէ Գաւառներու մէջ ա-
ռաջնորդութեամբ , խորապէս բարձրա-
ցուցին Հայ Եկեղեցւոյ դիրքը և որոնք
օգնեցին նոյնպէս բարձրացնելու ի՞ր ալ
դիրքը , և այս արդիւնքն ու անոնց
վայելումը իր իրաւանց սահմանէն գուրս
չմնաց երբեք : Ազգային և Եկեղեցական
պատմութեան ոեւէ կարեւոր էջ ու հան-
գըրուան ասկէ տարբեր իրողութիւն մը
արձանագրած չէ բնաւ : Ու Հայ Եկեղեց-
ւոյ հին պատմութիւննը , այժմ , գիտնա-
կան ու պատրաստուած Արմաշականնե-
րու մէջ ծալ ի ծալ կը բացուէր :

Հանգուցեալ Աթոռակլցին Յովհաննէս
Կոլոտի հետ նկարագրի և գործունէու-
թեան հանգիտութիւնները Արմաշի Վա-
նահայրութեան նոր պաշտօնին մէջ է որ
ի յայտ պիտի գային առաւելապէս : Գի-
տուններ կան՝ որոնք ի յառաջագունէ
իբր այդ ծնած են արդէն , կրելով իրենց
ճակտին վրայ պայծառ կնիքը ապագայ
գիտական գործունէութեան : Ճշմարիտ
է որ բոլոր մեծ եկեղեցականներուն և
բանակի զօրականներուն մանկութեան

մէջ խլրտած է իրենց ապագան , ու նոյն-
քան ճշմարիտ է որ Բաբդէն ծնած էր ո՛չ
միայն եկեղեցական ասպարէզին համար ,
հապա այդ ասպարէզին մէջ իր եկեղեց-
ւոյն եկեղեցականն ալ պատրաստելու
համար : Ու եթէ երբեք , կոլոտ պիտի
յաջողէր ապրիլ Բաբդէնի մէջ ատիկա
պիտի ըլլար կա'մ Արմաշի Դպրեվանքին
մէջ , կա'մ կարեւոր վանքի մը առաջնոր-
դութեանն ու վանահայրութեանը վրայ ,
և որոնց հանգրուանը պիտի ըլլար օր մը
կա'մ Երուսաղէմի ու կ .Պոլսոյ Պատրիար-
քութիւնը և կամ Տանն Կիլիկիոյ Կաթո-
ղիկոսութիւնը : Բախտը սակայն , հո՛ս ալ
չժպտեցաւ ողբ . Վեհին համար , վասնզի
Արմաշու Վանքին ներքին մթնոլորտէն
աւելի քաղաքական արտաքին ազդակ-
ները կասեցուցին իր թափը . ու այսպէս
առանց հետք մը ձգելու Արմաշու Դպրե-
վանքին վանահայրական կամ ուսուցչա-
կան կեանքին վրայ՝ հեռացաւ անկէ մար-
մնոյ և հոգւոյ տագնապներ կրելէ յետոյ :

Օսմանեան Սահմանադրութեան հըռ-
չակումով , 1908ին , ահագին փոթորիկ
մըն է ծայր տուաւ ամբողջ թրքահայոց
հոգիներէն ներս և այդ փոթորկին դի-
մագրաւելու կոչուող Օրմանեանի նաւը ,
սարսափելի պատահարներու տակ փըշ-

րուեցաւ, իրեն հետ փշրելով նաեւ իր ամէնէն մեծ ջատագովներէն մէկուն՝ Բաբդէն Վըդ.ի նաւն ալ:

Բաբդէնի մէջ կոլոտը պատրաստող յարմարագոյն առաջին միջավայրը ուրեմն ձախորդ գուրս եկաւ Արմաշի մէջ։ Եւ միջավայրերու յարմարութիւնները չե՞ն շատ յաճախ ամէնէն բնական ազդակները ապագայ մարդը կերպաւորելու համար։ Գիտունին համար՝ աշխատանոցը, լապօրաթուարը, ուսուցչին համար՝ ամպիոնը (*tribune*) և զօրավարին համար՝ երկրին ռազմագիտական բարձունքները միակ միջավայրերն են ասպարէզին ամենագժուար բարձունքներուն տիրակալելու համար։ Բաբդրագոյն տեսիլքներով օժտուած եկեղեցականին միակ աշխատանոցը վանական միջավայրն է. այդպէս եղաւ Արմաշը Օրմանեանին, Դուրեանին և Գուշակեանին համար. բայց դժբախտաբար չեղաւ Բաբդէն Վեհին համար։ Ո՛չ ինքը յուսահատեցաւ այս անակնկալ ձախորդութենէն և ոչ ալ Հայ Եկեղեցին, վասնզի իր կեանքին հազիւ քառասներորդ աստիճանին վրայ էր զեռ, ու ապագան ինչ որ վերապահած էր իրեն համար, ատիկա պիտի ըլլար անկէ յետոյ, ինչպէս որ ալ եղաւ։

Ե.

Եթէ երբեք հայ հոգեւորականը ու-
նեցաւ ընտանի ու բնական միջավայր մը՝
ուր կարենար իր հոգեկան ու մտաւորա-
կան բոլոր զգացողութիւնները ի յայտ
բերել, եթէ երբեք Հայ եկեղեցին ունե-
ցաւ իր պատմական բոլոր թանկագին
գանձերը, նիւթական ու մտաւոր, իր մէջ
ամփոփելու և պահպանելու սահման-
ուած ապահով վայր մը, ատիկա անտա-
րակոյս հայ վանքը եղաւ, որուն հայ
վանականը նուիրեց իր ամբողջ կեանքը:
Հանդարտ կամ ամեհի ծովը ա'յն եղաւ
ձկնորսին համար, ինչ որ էր մեծ կամ
փոքրիկ վանքը վանականին համար,
այգին՝ մեծատարած կամ սահմանափակ՝
այգեգործին համար, որուն նպատակն է
ծաղկեցնել, արդիւնաւորել ու այգիին
զանազան բերքերովը կշտացնել. ու
նիւթական այգի մըն աւ վանքը, որուն

տենչաց դարերէ ի վեր շինական կամ
զարգուն վանականը : Վանքերը , սկզբնա-
կան շրջաններուն վիմափոր փոքրիկ այ-
րեր կամ խուցեր , Յիսուսի սիրոյն հա-
մար ինքզինքնին միայնակեցութեան
նուիրողներուն սահմանուած , հետզհետէ
վերածուեցան միեւնոյն նպատակը հե-
տապնդողներու հաւաքական կեանքին ,
որ չուշացաւ իր մէջէն դուրս բերելու
մտաւոր աշխատանքը սիրողներ ալ ,
մինչեւ որ ցոլարանը դարձաւ ա'յն Եկե-
ղեցւոյ սովորութեանց և ծէսերուն , որ-
մէ հիմնուեցաւ ու զարգացաւ :

Ուրիշ ազգերու մէջ աւելի կանուխ ,
Հայոց մէջ Ե.րդ դարուն է որ հայ վանքը
նոյնացաւ Հայ Եկեղեցւոյ հետ , ու այս
երեւոյթը դարերու հետ հոլովուեցաւ ,
զարգացաւ և հասաւ մինչեւ մեր ապրած
օրերուն : Ինչ որ ունեցաւ Հայ Եկեղե-
ցին իբր հիմնական կանոն , վարդապե-
տութիւն , ծէս , հնաւուրց աւանդու-
թիւն , ստեղծագործութիւն ու տեսիլք ,
ճարտարապետութիւն , գեղարուեստ ու
դպրութիւն , բոլոր ասոնց հարազատ միակ
թանգարանը հանդիսացաւ ՀԱՅ ՎԱՆՔԸ ,
ուր հակառակ ժամանակի ահաւոր դըժ-
ուարութիւններուն , կարելի եղաւ սա-
կայն ամփոփել ինչ որ յատուկ է Հայ Ե-

կեղեցւոյ ստեղծագործութիւններուն : Ու
երբ կ'ըսենք Հայաստանեայց Եկեղեցի ,
պէտք է ըմբռնել առաւելապէս վանքե-
րու մէջ հաստատուած Եկեղեցին , որուն
շուրջ տակաւ ընդարձակուած քարաշէն ,
երբեմն ցածկեկ յարկերու մէջ հայ հոգե-
ւոր մշակոյթը ծաղկեցաւ , հատընտիր
վարդապետներու հոկողութեան տակ :

Մտէ՛ք , զոր օրինակ քաղաքի մը
հայկական մայր Եկեղեցին , հարուստ ,
շքեղ ու վեհաշուք , որուն շրջապատին
մէջ մէկ կամ երկու հոյակապ վարժա-
րաններ նոյնիսկ բարձրացած ըլլան , հայ
մանուկներու տոհմային դաստիարակու-
թեան համար , շրջապատ մը , որուն զա-
նազան անցքերուն վրայ հանդիպած ըւ-
լաք գլուխը բաց ու վայելչօրէն հագ-
ուած քահանաներու , ու մտէ՛ք նոյնպէս
քաղաքներէն հեռու , լեռներու կողին ու
հոյատեսիլ կիրճներու ու ձորերու մէջ կա-
ռուցուած հայ խեղճուկ վանքերէն ներս
ու ծնրադրեցէ՛ք վանքի մատրան կամ
Եկեղեցւոյ գետնի սեւ քարերուն վրայ ,
ու որքա՞ն խոր պիտի զգաք ազգեցու-
թիւնը այդ հնաւուրց աղօթարանին , որ
իբր խորհրդանիշ Հայ սկզբնական Եկե-
ղեցւոյ , գրուեցաւ Հայաստանի սրտին
վրայ , և հետզհետէ ամէն տեղ՝ ուր Հա-

յը հաւաքաբար ապրեցաւ, իր հայրենի աւանդութիւններու անդորր աւազանին մէջ։ Ու այս բոլոր գեղեցկութեանց մէջ իրական դէմք հանդիսացաւ հայ վանականը, նախրեպան կամ մաճակալ, թէ բարձր ուսումնական ու «վարդապետ»։ Վանականը կազմուեցաւ ու դուրս եկաւ հայ վանքէն ու միեւնոյն վանականն է որ կազմեց Հայ վանքը ու դուրս բերաւ հայ եկեղեցւոյ «սպասաւոր բանիան», ու Հայրապետն ու Ռաբունապետը, Սահակի ու Մեսրոպի դպրոցներէն սկսեալ մինչեւ Սիւնեաց Դպրոցը, մինչեւ նոր ժամանակներու ձեմարանը, Արմաշն ու Ս. Յակոբը։

Հայ եկեղեցւոյ և անոր հոգեւոր ու գեղարուեստական ու գպրական բոլոր ստորոգելիններուն խոր ծանօթութիւնը ունեցող բոլոր վանականներու համար բացառութիւն չէ արձանագրեր երբեք Եկեղեցւոյ Պատմութիւնը։

— Եկեղեցին կերպաւորել ու ճառագայթել տալ Հայ կազմակերպեալ վանքերու մէջ, ու տեւել տալ անոր բովանդակ ապագայ գոյացութիւնը, այս եղաւ տեսիլքը Հայ անձնանուէր վանականներուն, որոնք միտքերնին կը չարչարէին կենսունակ պահելու համար Հայ

Եկեղեցին։ Գահիրէի ազգ։ թանգարանը
շտեմարանն է Եղիպտոսի հին քաղաքա-
կըրթութեան և փառքի ամենաճոխ բե-
կորներուն։ Ի՞նչ որ տուաւ Եղիպտական
միտքը, հոն է, այդ թանգարանին մէջ։
Նոյնը եղաւ հայ Եկեղեցւոյ սկզբնական
ու իրարու յաջորդող շրջաններու ստեղ-
ծագործութեանց համար, որոնց ամենէն
նուիրական նշխարները ակմբուեցան Հայ
վանքերու մէջ, գարձնելով զանոնք ջեր-
միկ ու հարազատ ցոլարանը Եկեղեցւոյ
նիւթական ու մտաւոր բոլոր յայտնա-
բերութեանց։

Կոլոտի անձնական հայեցողութեան
մէջ այս երեւոյթն էր որ գիտուեցաւ Ա-
մրտոլու վանքէն մինչեւ կ. Պոլսոյ Մայր
Եկեղեցւոյ կից Դաստունը ու Մատե-
նագարանը ու մինչեւ Երուսաղէմի Ս,
Յակոբեանց Մայրավանքը, ու այս պի-
տի ըլլար հիմնական հայեցակէտը բոլոր
նոր Կոլոտներուն։

Բարգէն Վրդ. խորապէս ճանչցեր էր
հայ վանքերու վիճակուած դերը Հայ
Եկեղեցւոյ պահպանումին ու զարգաց-
ման մէջ, երբ աշակերտ էր յԱրմաշ, ու
րուն պարիսպէն ներս գարձեր էր տակաւ
դպիրը, սարկաւագը, աբեղան և վար-
դապետը Եկեղեցւոյն, հին օրինաւոր ու

Ճշգրիտ կարգաւորութեան մը կիրարկու-
մովը, ու բնական էր որ կեանքի ամե-
նէն եռուզեռ ու առատօրէն արտադրե-
լու ու գործելու մէկ տարիքին՝ ուզէր
կանգնիլ անկախ ու անկաշկանդ վանա-
հայրութեան մը վրայ, ու ասիկա Ան-
կիւրիոյ մէջ, ուր շատ տեսակի աշխա-
տութիւններ կային պատրաստ՝ ընտիր
արդիւնքներով պսակուելու։ Տարօն աշ-
խարհի մեծամեծ վանքերը տուեր էին
առաջին սիւները Հայ Եկեղեցւոյ։ Բա-
ղաքական աննպաստ պարագաները թոյ-
լատու չէին սակայն իր օրերուն ծաղ-
կեցնելու ո՛չ Ս. Կարապետը, ո՛չ Իննա-
կնեանը, ո՛չ Ամրտօլը և ո՛չ ալ Առաքելո-
ցը։ Բարձրագոյն Դրան ու Երլտըզի աչ-
քերը հաշտ չէին ու մենք տեսանք թէ
երիտասարդ Բաբդէն Վրդ։ որպիսի դըժ-
ուարութիւններով Տարօնէն վերադար-
ձեր էր Կ. Պոլիս։ Տեսանք նոյնպէս թէ
հոգեկան ի՞նչ տառապանքներ կրեր էր
Արմաշու մէջ, վանահայրութեան օրե-
րուն։ Անատօլուի սիրտին վրայ, Կա-
պագովկիոյ շրջանին մէջ ապրող թըր-
քախօս հայութիւնը ոեւէ կերպով դեռ ու-
շադրութիւնը չէր գրաւած թուրք վարիչ
շրջանակներուն։ Անկիւրիա այդ տեսակէ-
տով ապահով միջավայր մըն էր ուրեմն

Հայ պատմական և բաւական ընդարձակ վանքի մը մէջ հայ հոգեւոր ու մտաւոր մշակոյթ ծաղկեցնելու : Նախապատիւ համարեց առանձնանալ Անկիւրիոյ Ս. Աստուածածին վանքին մէջ, իբր ընտրեալ Առաջնորդը թեմին : Գաղատիոյ թեմը ո՛չ պետութեան կողմէ, ո՛չ ալ ազգին կողմէ ուշադրութիւն գրաւած թեմ մը չէր, բայց որ ունէր ամէն յարմարութիւն ծաղկեալ վիճակ մը տալու անոր վանքին, անձայն, անշշուկ աշխատանքով, գոհացում տալու իր անտեղիւտալի հոգեկան պահանջքներուն, որ ենթակային համար գիւրաւ բացատրելի է, բայց այլոց համար յաճախ աւելորդ պերճանք :

Բարգէն Վարդապետ 1909ին իբր Առաջնորդ ու Վանահայր տեղաւորուեցաւ Ս. Աստուածածին վանքին մէջ, հետըզհետէ կարգաւորելով անոր ներքին բոլոր բաժանումները, իրենց քսանչորս սենեկներով : Տարիներէ ի վեր լքուած վանք մըն էր Անկիւրիոյ Ս. Աստուածածինը, հոն մտաւոր կեանք սկսելէ առաջ անհրաժեշտ էր վանքին նիւթական վիճակը բարեկարգել, աւելցնելով անոր հաստատուն եկամուտները և արդիական պարակի մը վերածելով վանքին ընդար-

ձակ ու հարուստ արտերը , բարեբեր ու պտղալի պարտէզները և մշտագուարճ այգիները , ընտանի , կաթնտու ամէն աղջի կենդանիներով :

Տարին բոլորած չէր գեռ Անկիւրիոյ մէջ , երբ 1910ի Յունիսի վերջը Պիւէճիկի մէջ տեսայ զինքը , ուր եկած էր քննելու համար քաղաքին Թաթուլական-Մատուռական անվերջանալի վէճէրը : Որպէս զի այդ անիմաստ վէճերով յոգնած քաղաքին մէջ չշարունակէի պաշտօնավարել , հայրս աճապարած էր Պոլսէն հոն հասնիլ :

— Վանքին համար շատ ծրագիրներ ունիմ , կ'ըսէր հօրս , ու կ'ուզեմ Զեզի վստահիլ անոր լնգհանուր մատակարարութիւնը : Հարուստ է վանքը , բայց վստահելի ձեռքեր կը պակսին անոր եւ կամուտները արդիւնաւորելու համար :

Հայրս դիւրութիւն չունէր Պոլսէն հեռանալու ու ինծի ծանօթ չէ թէ այդ օրերէն չորս ամիս յետոյ Եպիսկոպոս ձեռնադրուած Բարգէն որքա՞ն յաջողեցաւ իր շինարարական ծրագիրներուն մէջ : Այնքան դատարկ էր Ս . Աստուածածին հոգեւոր կեանքէ և մշակոյթէ որ՝ ո՛չ իսկ վարդապետ մը կար անոր պարիսպէն ներս , գէթ վանքին իմաստը արժեցնելու . այնպէս որ Պիւէճիկի հակա-

ռակորդ բաժնին գեղջուկ, այրի Տէր Թուրոս քահանան ելք հեռացնել ուզուեցաւ, Բարգէն Վրդ . յարմար տեսաւ այդ խեղճ ու գատարկ ծերունին հետը Գաղատիա տանելու, սպիտակ ալեփառ մօրուքը ծածկելով սեւ վեղարի ծալքերով :

— Գէթ վեղարաւոր մը կ'ունենամ կ'ըսէ եղեր իր շուրջիններուն, մինչեւ որ հասցունեմ իրական վարդապետները : 1896ի աղէտներէն յետոյ, Պատրիարքարանի կարգադրութեամբ որբանոցի վերածուած էր վանքը, ինչպէս շատ շատերը Հայաստանի և Փոքր Հայքի մէջ, ու այս քանի մը տարի միայն և անկէ յետոյ մնացեր էր լքուած : Պէտք էր կենդանացնել վանքը, կանոնաւոր կղերանոցի մը վերածելով զայն, ընդարձակ թեմին քահանաներ և զարգուն ուսուցիչներ տալու համար : Սանկ պղտիկ Արմաշ մը կամ Վենետիկ մը . . . կ'ըսէր :

Ինչո՞ւ բախտը չունեցաւ Արմաշուկամ Վենետիկի վերածելու Անկիւրիոյ այդ հարուստ, ընդարձակ վանքը, գաղտնիք մըն է կարծէք : Տարիքը, ատանկ սուրբ գործի մը իր պատրաստութիւնը, իր սէրը, իր նոր Տաթեւացիկ լրութիւնը, ընտրած միջավայրին ապահովութիւնը, նորընծայ եպիսկոպոսու-

թիւնը , այս բոլորը այնպիսի ազգակներ
 էին , որոնց արդիւնքները , առաջին հինգ
 վեց տարիներու ընթացքին՝ ապահովուած
 կարելի էր նկատել ամենայն հաւանա-
 կանութեամբ : Առաջնորդական պաշտօ-
 նին կապուած դժուարութիւննե՞րը , ժո-
 ղովներու համար տուած ժամանա՞կը ,
 միջավայրին անքաջալեր պայմաննե՞րը ,
 նիւթակա՞նը , գաղափարակից երիտա-
 սարդ վարդապետի մը պակա՞սը , վերջա-
 պէս պէտք էր ըլլար ծանր արգելիչ
 պատճառ մը , որ ջլատեց այդ ջղապինդ ,
 հառտատակամ ու ձեռներէց հոգեւորա-
 կանը , այլապէս Գաղատիա ամէնէն խա-
 ղաղ ու յարմար միջավայրն էր Հայոց
 եռապատիկ թիւը ունեցող Հայ-կաթոլիկ
 հզօր կեզրոնի մը մէջ ծաղկեալ վանք մը
 ու Ընծայարան մը պահելու : Կ'ըսուի որ
 չոլիրեց Գաղատիան ու իրեն ենթակայ
 թեմերը , կ'ըսուի թէ չկրցաւ վստահիլ
 վանքին նիւթականին , կ'ըսուի թէ Պոլ-
 սոյ ու արտասահմանի իր հարուստ բա-
 րեկամները չքաջալերեցին իր ձեռնարկը .
 կ'ըսուի թէ իր առողջական վիճակը չը
 կրցաւ խթան տալ իր հոգեկան տեն-
 չանքներուն : Ես կը կարծեմ որ բոլոր
 այս լուրջ պատճառներէն վեր կար հոգե-
 կան շատ աւելի լուրջ պատճառ մը , ի՞նչ

որ պիտի կրնար ընել Անկիւրիոյ Ս. Աստուածածին վանքին մէջ, ուզեց իրագործել ուղղակի իր ծննդավայրին Այնթապի մէջ, հայկական շատ աւելի ընդարձակ, հարուստ ու բազմահայ կեդրոնի մը մէջ, ուր բազմաթիւ գործակիցներ կրնար գտնել, և ուր ապահով էր նիւթական օժանդակութեանց յոյոը՝ մինչեւ հեռաւոր Ամերիկա, ուր ո՛չ միայն առատ դրամ այլ և մասնագէտ ուժեր կային, նոյն կամ նման ձեռնարկի մը հիմը դնելու Այնթապ հայրենիքին մէջ, որ հայրենիքն էր նաեւ Ներսէս Շնորհալիին:

Ի զուր չեղան սակայն այն չորս հինգտարիները, զորս հայրենասէր Բաբգէն անցուց Անկիւրիոյ պատմական աթոռին վրայ, իբր Առաջնորդը քաղաքին ու թեմին և իբր վանահայրը՝ Ս. Աստուածածին վանքին։ Կանոնաւոր դիւանատունով Առաջնորդարան մը թողուց և բարեկարգուած վանք մը, ճոխացած եկամուտներով, երբ 1913ի ամրան, տարուան մը արձակուրդով վերջնապէս մեկնեցաւ իր թեմէն հազիւ երեք տարուան եպիսկոպոս։

Անկիւրիոյ Առաջնորդական շրջանին կարգաւորեց վանքին ձեռագրաց մատե-

նադարանը, ինչպէս որ ըրած էր Ղալաթիոյ մէջ, ու 300 հատորէ աւելի ձեռագիրները խղճմտօրէն ու համբերութեամբ ցուցակագրեց : Խմբագրեց նոյնպէս Անկիւրիոյ Հայ գաղութին պատմութիւնը ու ասոնցմէ գուրս մշտական կերպով գրեց ԲիհջԱնԴիՌնի մէջ : Առաջինը եպիսկոպոսանալու և երկրորդը կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու համար 1910ին և 1911ին երկու անգամ էջմիածին ուղեւորեցաւ : Իզմիրլեանի յաջորդին ընտրութեան ատեն էջմիածնի մէջ համոզմամբ միացաւ Օրմանեանի համակիրներուն և առարկայ գարձաւ անսիրելիութեանց : Օրմանեանի համար ամէն յոյս մեռած էր Լուսաւորչի գահուն վրայ բազմելու . բայց ամէն կերպով արդիւնաւոր պիտի ըլլար երկրորդ անգամ ըլլալով կ. Պոլսոյ Պատրիարք ընտրուիլը : Թերեւս մասմբ թեթեւ կ'ըլլար հայութեան կրած աղէտը 1915-ին, թէեւ անկարելի ըլլար կասեցնել վանայ ազգային ապստամբութիւնը : Պալքանեան պատերազմի և անոր յաջորդ տարիներուն, փոխանակ Օրմանեան Սրբազնը իբր խորհրդական Պոլիս պահելու, զոր օրինակ թերայի կամ Ղալաթիոյ քարոզչութեամբ, Երուսաղէմի Ա.

Յակոբեանց վանքը բարեկարգելու պատը բուռն տակ Պոլսէն հեռացուիլը աններելի սխալ մը եղաւ։ Կրնային գէթ տարիներէ ի վեր գէպի անկում քալող Արմաշի Դպրեվանքը յանձնել իրեն, որպէս զի Բաբդէն Սրբազանի օժանդակութեամբ վերստին ծաղկեցնէր 1890ի փառաւոր շրջանը։ Պատասխանատու ազգային պաշտօններու վրայ գտնուող մեր եկեղեցականներու կիրքը շատ տուժել տուած է յաճախ այս գժբախտ ազգին։ Շատ անդամ հաւատալ պէտք է կարծէք ճակատագրի կարգադրութիւններուն։ այս բոլորէն գուրս սա՛ միայն ճշմարիտ է որ Բաբդէն Եպիսկ. եթէ մեր վերը յիշած ճեռնարկներով կապուած ու մնացած ըլլար Անկիւրիոյ մէջ, անտարակոյս 1915ի աղէտին պիտի անցնէր քաղաքին սարսռալի սպանդանոցէն ու կամ շատ շատ պիտի զրկուէր մօտակայ աւելի ահաւոր սպանդանոց մը՝ որ կեսարիան էր։ Պէտք է եղեր որ ան ազատէր կրակի գիծէն, Երուսաղէմի և Անթիլիասի մէջ տալու իր անմոռանալի ծառայութիւնները, առանց յիշելու Ամերիկա անցուցած իր տասնեակ մը տարիները՝ որոնք ծառայեցին գէթ տեղւոյն հօծ հայութիւնը աննըկուն պահելու, այնքան յուսալքումներէ յետոյ։

Զ.

Յիշեր էի կանխաւ՝ որ Բաբդէն Եպս ՚ի
նախ Եւրոպա և ապա Ամերիկա անցնիւը
արդիւնք էր մարմնական և հոգեկան
տագնապալներու։ Երբ 1913ի Օգոստոսին
առժամաբար թողուց Գաղատիոյ Առաջ-
նորդութեան պաշտօնը ու անցաւ կ. Պո-
լիս ու յետոյ ծննդավայրը Այնթապ, ազ-
գային ու եկեղեցական լուրջ ձեռնարկ
մը գտաւ հոն, որուն գաղափարը յղացած
էին 1900-1902 տարիներուն՝ Վարդանեան
կրթարանի հիմնադիրներն ու շրջանա-
ւարտները։ Այդ ձեռնարկն էր, Կիլիկեան
ձեմարանի բացումը, 1912ին, զոր այն-
քան սիրով ողջունել կը փութար հայրե-
նասէր Բաբդէն տարի մը յետոյ։ Ամերի-
կեան միսիոնարութիւնը տարիներէ ի
վեր, Բաբճագոյն վարժարանով, միջոց
մը նոյն խոկ բժշկական դպրոցով, կրօ-
նական և բարեսիրական յաճախ իրարմէ

անբաժան զանազան հիմնարկութիւններով , տեղաւորուած էր Այնթապի հոծ հայութեան մէջ և բողոքական կարեւոր համայնք մը պատրաստած հոն , որ երթալով կ'ընդարձակուէր : Մարաշի մէջ կաթոլիկութիւնը կը տարածուէր տակաւ , ու ազգային հոգեւոր ու կրթական ուժերը անզօր էին կասեցնելու օտար գրամագրութիւնը և օտար միսիոնարներով յառաջ մղուած շարժումը : Կիլիկիոյ գարաւոր կաթողիկոսութիւնը , Քէյֆսիզեանի օրեւուն թէեւ փորձեր էր՝ հոգ չէ թէ նախնական ու համեստ պայմաններով՝ նախ Այնթապու եւ աւելի յետոյ Սիսի մէջ հոգեւոր Դպրանոցի մը բացումը , բայց մարդու և գրամի նուազութեամբ , խափանուեր էին զոյգ ձեռնարկներն ալ : Կէլիկեան թեմի սահմաններուն մէջ Այնթապը կը մնար նիւթական ու ուսումնական ուժերով օժտեալ յարմարագոյն միջազայրը , հոծ ու կենսունակ հայութեամբ , ուր կարելի ըլլար հոգեւորական ու աշխարհիկ բարձրագոյն ուսմանց լուրջ ու բաւարար ծրագրով մը՝ հիմք դնել կիլիկեան ձեմարանի մը : Դաշտային ու ծովեզրեայ կիլիկիոյ մէջ գրութիւնը թէեւ իր համեմատական նպաստաւորութիւնը կը պահէր , ու Ատանա տարիներէ ի վեր Պոլսա-

կան ընտիր ուսուցիչներով բաւական բարեկարգած ու զարգացուցած էր իր ազգային վարժարանները և ուր բարեբախտաբար օտար թափանցումը մտահոգիչ չէր թուեր երբեք, բայց պատմական Կիլիկիան իր անցեալ փառքերուն ու հոյակապ վերելքին ոսկի պատմուճանը ձգեր էր լեռնալին Կիլիկիոյ բարձրաւանդակին վրայ և Կիլիկեան փառաւոր շրջանին վերածաղկումը՝ աւելի քան եօթը դարէ ի վեր իր հոյաշէն պարիսպներուն վրայ կործանած Հռոմկլայի սահմաններուն մէջ ձեւաւորել կ'որոշուէր, ստեղծելու համար նոր Հռոմկլայ մը կամ արդիաշէն Բարձրբերդ մը և իբր յարմարագոյն կեդրոն Այնթապը կ'ընտրուէր, հոգ չէ թէ Մարաշ կամ հինն Գերմանիկ շատ աւելի հոծ հայութեան մը և տոհմիկ ճոխ անձեալի մը հնագոյն ստանը գեռ մնալ յամառէր։ Մարաշի մերձաւորութիւնը գիւցազնակերպ Զէյթունցիներուն, կրնար ուշագրութիւնը գրաւել կասկածամիտ հարեւաններուն։ Կիլիկիոյ թագաւորութիւնը իր պատմական սահմաններուն մէջ վերստին կենդանացնել ու վերանորոգել Սիսուանի անցեալ փառքը, անկասկած որ դադրած էր այլեւս զինուց գործը ըլալէ ու այդ ուղղութեամբ ոեւէ նոր փորձ

ի զուր պիտի ըլլար . ի՞նչ որ կը խորհուէր
 վաթսուն և աւելի տարիներ յառաջ ,
 Հայկական նահանգներուն համար , ճիշտ
 պիտի ըլլար խորհիլ Կիլիկիոյ համար ա-
 ռաւելապէս . նախ ազատութեան և ինք-
 նաբաւութեան ատակ ու պատրաստ Կի-
 լիկեան հայութիւնը ձեւաւորել ուսման
 ու կարգապահութեան զոյգ ուղիներով ,
 զօրացնել Հայ եկեղեցին իր նուիրապե-
 տական Աթոռով և զարդուն միաբաննե-
 րով , քաղաքներու և գիւղական վարժա-
 րաններուն տալ զարգացած ու հայրենաւ-
 սիրութեամբ վառուած ուսուցիչներ , մա-
 մուլի միջոցաւ հանրային կրթութիւնը
 տարածել չափահասներու մէջ և հանրա-
 յին լսարաններու ուժով հանրային կար-
 ծիքը մօտեցնել սկսած ձեռնարկին շուրջ ,
 ահա ասոնք էին տիրական գիծերը սկսած
 շարժումին :

Այնթապու մէջ պակաս չէր թիւը
 սակայն այլ ուղղութեամբ խորհող-
 ներու . քաղաքին մէջ սոսկ իրենց հա-
 մար , Հայոց համար բացուած Ամերիկեան
 կեզրոնական Գոլէժը լիովին կը բաւա-
 րարէր զգացուած պէտքին ու աւելորդ
 ծանրութիւն ու պերճանք պիտի ըլլար
 նոր Բարձրագոյնի մը հետամտիւը : Բայց
 Վարգանեան կրթարանի զաղափարին

շուրջ հաւաքուողներու տեսակէտը յաղթանակեց ու 1905ին ապագայ ուսումնարանին ուսուցչապետական թեկնածու երիտասարդները ընտրուեցան ու զրկուեցան Էջմիածին, Կ. Պոլիս, Վենետիկ, Բարիզ ու Ամերիկա, Սանասարեան Վարժարանի հիմնարկութեան միեւնոյն ծրագրով։ Այնթապու Ամերիկեանը տուած էր, արդարեւ, ուսումնական լուրջ զէմքեր ու Ալիքսան Պէզճեան ըրած էր իր կարելին՝ լաւ հայեր պատրաստելու համար Գայաճըքի բարձանց վրայ հիմնուած այդ գպրոցին մէջ, բայց չէր կրցած տալ, ինչ որ կ'ուզէին Վարդանեանականները։ Կը մնար շէնքի խնդիրը՝ որ նոյնպէս լուծուած էր։ Մինչեւ որ զրկուած թեկնածուները լրացուցին ու համալսարանական վկայականներով վերադարձան Այնթապ, հինգ վեց տարի անցած էր արդէն։ 1912-ին, ամէն պատրաստութիւններով բացուեցաւ Կիլիկեան Կրթարանը։ Կը մնար նորաբաց վարժարանին ներկան ու ապագան գնել ապահով հիմներու վրայ։ Որքան որ վարժարանին նախաձեռնողները քաղաքին հարուստ Հայոց նպաստը ապահոված էին, բայց ամէն ոք գիտէր որ առանց արտաքին օժանդակութեան, կըթարանը պիտի չկրնար իրմէն ակնկալ-

ուածը տալ : Որպէս զի կարելի ըլլայ ի-
 րերու բնականոն ու ներգաշնակ լնթաց-
 քը պահել , արժանի է որ հոս յիշուի
 նոյնպէս որ այդ տարիներուն ողբացեալ
 Շահէ Վրդ . Ամերիկա անցաւ Աստուածա-
 բանութեան համալսարանի մը հետեւե-
 լու և Այնթապ՝ իր ծննդավայրը վերա-
 դառնալով ձեմարանին մէջ գասախօսե-
 լու : Գործը արժանօրէն ծանօթացնել ար-
 տասահմանի Հայոց , զանոնք ոգեւորել
 կիլիկիոյ հմայքովը , անոնց նպաստը ա-
 պահովել ու նորաբաց ձեմարանը գնել
 հաստատուն հիմերու վրայ , կը կարօտէր
 հեղինակաւոր և անվերապահ ձեռքի մը ,
 որ չուշացաւ օգնութեան հասնելու ճի՛շտ
 սպասուած պահուն : Բարգէն Սրբազն ,
 իր երիկամունքէն զգացած ցաւերուն
 տակ երբ Եւրոպա անցնելու ճամբուն
 վրայ էր , փափակեցաւ Այնթապ անցնիլ
 ու տեսնել տարիներէ ի վեր անկէ հեռու
 ապրած իր ծննդավայրը . աւելի ճի՛շտ
 պիտի ըլլար ըսել որ իրմէ ինդրուեցաւ
 հանդիպիլ Այնթապ և տեսնել ձեմարանի
 յաջող ընթացքը և այդ կարեւոր ձեռնար-
 կը ճանչցունել Եւրոպայի ու Ամերիկայի
 Հայոց : Այսպէս ակէղաւ . հազիւ այցե-
 լած Եւրոպա , հեռազրեց Այնթապ՝ որ
 Մարկոսեան եղբայրներ 500 ոսկի նուի-

բած են ձեմարանին։ Իբր անդրանիկ փորձ, արդարեւ բարեյաջող էր իր առաքելութիւնը՝ որ կոչուած էր օգնութեան հասնելու իր հոգեկան տագնապին որ ծննդավայրին մէջ տեսած ձեմարանն էր, կիլիկիոյ ապագայ լուսատու փարուը։

Լրացնելէ յետոյ Եւրոպայի համար իր սահմանած ժամանակը, շուտով անցաւ Ամերիկա՝ ուր ո՛չ միայն վաղածանօթ հայրենակիցներ ու բարեկամներ ունէր, այլ և կը յուսար հոն գտնել աւելի մեծ թիւով բարերարներ, երբ աւազ հասաւ արձագանքը զարհուրելի աղէտին, որ 1915ի ամրան քանի ամիսներուն ամայացուցած էր բովանդակ Թրքահայաստանը, Պոլսոյ արուարձաններէն սկսած մինչեւ կարին ու Այնթապ Բարդէն Եպիսկոպոջմտութեան ձայնին առջեւ գիտցաւ չափաւորել իր խորունկ վիշտն ու ցասումը ու ինքզինքը լիովին տրամադրեց Ամերիկայի բազմահայ գաղութին հոգեկան մեծ վիշտը ամոքելու, մոռնալով պահմը իր մարմինը կրծող ցաւերը։ Թուրքիոյ սահմաններուն մէջ պատահած աննկարագրելի աղէտին ու Սիւրիոյ ու Միջազետքի անապատներուն վրայ մահուան սպասող հայորդիներու արձակած սարսըռուագին աղաղակներուն ձայնը մինչեւ Ա-

Աերիկա հասած ու փետրատած էր ամբողջ
 գաղութը ու զայն վիշտով պատած . չկա՛ր
 հոն մէկը՝ որ եղբայր մը , մայր մը , քոյր
 մը ու հայր մը ունեցած չըլլար , վերջա-
 պէս սրտակից մը , զոհերու ահաւոր թի-
 ւին մէջ . ու ինչ պէտք կար արդարեւ
 մերձաւորներու , երբ ամբողջ հայրենիք
 մը խողխողուած էր ու մորթուած՝ զար-
 հուրելի պարագաներու տակ : Խօսելու ,
 գրելու , քաղաքէ քաղաք այցելութեամբ
 կոտրած ու վիրաւոր սիրտերը մխիթա-
 րելու ու յուսադրելու լեցուն յօժարու-
 թիւն ունեցող Բարգէն Ամերիկայի մէջ
 թանկագին ծառայութիւն մատոյց պա-
 տերազմի ու աղէտի տարիներուն : Կոլո-
 տի հոգին կ'ապրէր իր մէջ ընդ միշտ ,
 նոյնիսկ Ամերիկայի մէջ , ուր դժուար էր
 զուտ հոգեւոր ու մտաւոր պարապմանց
 յօժար պատրաստ գետին մը գտնել , և
 այն ալ մեքենայացած նոր աշխարհի մէջ :
 Բայց չէ՞ որ հայ եկեղեցւոյ սպասաւորն
 էր . չէ՞ որ հայ գերի վարպետ ու փորձ
 մշակն էր , ու հայ եկեղեցին կա՛ր Ամերի-
 կայի մէջ , ողջմիտ ու բանաւոր խօսքը
 լսելու յօժար հայ ժողովուրդով : Ինչո՞ւ
 չգործել ա՛յնպէս՝ ինչպէս որ գործեր էր
 կ . Պոլսոյ , Արմաշի իւ Գաղատիոյ մէջ :
 Ու պատերազմի մշտական անդոհին տակ ,

որոշեց աւելի գործել ու 1918ի Յունուարին Պոստոնի մէջ հայրենակից ու սրտակից Ա. Նազարէթեանի հետ ձեռնարկեց Տաւրոսի համարակութեան, իբր շաբաթաթերթ։ Աւերուած Կիլիկիան իր անցեալի փառքերուն յուշերովը ու ներկայի երազներովը, աւազ փշրուած, ծնընդավայր Այնթապը, Կիլիկեան ձեմարանը ու գեռ շատ հայրենի յուշեր, Վարդանեանով ու Աթենականով, ճախարակեց Տաւրոսի մէջ՝ ուր ոգեկոչեց հայրենիքի բոլոր նահատակները ու զայն ձեւակերտեց իբր Նոր Հայրենիք ու միշտ յուսալից՝ որ օր մը պիտի գաֆէր վերջապէս հայրենակուլ սպանդը, ուղեց «Ազգային ազատ ոգի ու ուղղութիւն» ներշնչել Ամերիկայի հայոց, ուր պաշտպանել պէտք էր հայ եկեղեցին ու հայ ընտանեկան սրբութիւնները։ Իր հաւատաւոր կրօնականի ու ազատասէր հայու մշտանորոգ սիրտը վերածնուող Հայաստան մը միայն կ'երազէր ու մինչ այդ պէտք էր պահել գիտնալ պանդուխտ հայու սրտին մէջ «նախանձախնդրութիւնը ազգային փառաւոր աւանդութեանց»։ Արդարեւ պատահեցաւ անխուսափելին։ Ու երբ 1918 Մայիսին Արարատի ձիւնապատ գագաթը ողողուեցաւ հայրենի ազատութեան ար-

շալոյսին առաջին շառավիճերովը, ինքը՝
 փորձառու և հեռատես կրօնաւոր, յոյսի
 լքուածութեան մէջ պահ մը տուայտող
 սգաւոր հոգիները վերստին ալձանացուց
 ու նորաշող Հայաստանի տեսիլքը ու Ա-
 նոր շուրջ հիւսուած կենդանի ու սրբա-
 զան խորհուրդը ճախարակեց անոնց հետ :
 Տաւրոսի մէջ, պատերազմի վախճանէն
 յետոյ արտասանած քարոզներուն ամփո-
 փումը հրատարակելով գրեթէ ամէն շա-
 բաթ, ցոյց տուաւ անգամ մըն ալ Աւե-
 տարանի քարոզած ու յանձնարարած
 կեանքին՝ մարգկային կեանքի հետ հաշ-
 տեցնել գիտցողի ապացոյցը . ու այսօր,
 երբ իր յիշատակին համար այս քանի մը
 ստուերագիծ տողերը կը նուիրեմ, խլզձ-
 մտանքիս ձայնը կը վկայէ որ «Պատե-
 րազմէն վերջը» , «Վերաշինեալ Եկեղեցի» ,
 «Կառավարական ձեւ» , «Պարտականու-
 թեան Գիտակցութիւնը» , «Հոգւոյն Մա-
 հը» , «Մեր Ազգին Յարութիւնը» ու գեռ-
 նման նիւթի քարոզները , որոնք անցեաւ
 տարի իր կոկտալի մահէն յետոյ ամփոփ-
 ուեցան «Դասեր Աւետարանին» Բ . շարքին
 տակ , անպայմանօրէն իրենց հզօր ներ-
 գործութիւնը ունեցան այն բարձրօրէն
 վեհանձն հայրենասիրութեան մէջ , զոր
 ցոյց տուաւ Ամերիկահայ գաղութը՝ վե-

բածնուող Հայաստանի ընծայելով իր առատ նպաստը ու ազէտէն վերապրող իր եղբայրներուն զրկելով անմիջական օգնութիւն։ 1915ի և անոր յաջորդող սարսափի տարիներուն, լեցուած չէր կ'երեւայ հայուն գառնութեան բաժակը։ ճակատագիրը այնպէս տնօրինած էր որ մեծ և փոքր Հայաստանները անցնէին նոր ու կոկծալի փորձութիւններէ։ Պէտք է եղեր որ Նորածին Հայաստան քաղաքական գժագհի իրողութեանց առջեւ կորսնցնէր իր կարեւոր մէկ հողամասը ու իր հազարաւոր նորագիր զինուորները գերի իյնային կարսի մէջ ու բերուէին կարին ու պէտք է եղեր նոյնպէս որ կիլիկեան հայութիւնը նոր ու տաժանելի տարագրութիւն մը յանձն առնէր ի զուր ոզորելէ յետոյ թշնամիին հետ, ամիսներ տեւող ընդհարումներու մէջ ու վերստին հարաւիջնէր, Սիւրիական անապատներուն վրայ նոր ովասիսներ կերտելու, ու պէտք է եղեր վերջապէս որ Իզմիրի ու իր հարուստ շրջականներուն փառաւոր հայութիւնը զարհուրելի գրուագներու մէջ մահանար և կամ իր մերկութիւնը ծածկելու երթար եղէտականի կղզիներուն մէջ։ Ու բոլոր այս անակնունելի պատահարները դա՛րձեալ խորապէս կը խոցէին բոլոր գաղութներու

ու մասնաւորաբար Ամերիկայի հայոց արդէն խոցուած սիրտերը : Հարիւրաւոր լէգէսնականներ վերագարձած ըլլալով Ամերիկա, պատմեր էին քստմնեցուցիչ ու արիւնոտ գրուագներ՝ Հայաստանէն ու Կիլիկիայէն և առիթ տուած որ շատեր անձամբ գան Սիւրիա ու Լիբանան, հայկական աղէտին վերջին գրուագները տեսնելու :

Բաբգէն Եպիսկոպոս 1922ի ամրան թողուց Ամերիկան ու Եւրոպա անցաւ . ամիսներ լման ապրեցաւ Բարիզ, Լոնտոն, Մանչէսթր, Պրիւքսէլ, Վիէննա, Վենետիկ եւն . փափաքելով ծանօթանալ Եւրոպայի հայոց հոգեբանական վիճակին՝ ի տես հայը խոցող այս նոր հարուածին : Ամէն տեղ պարպուած սիրտեր գտաւ միայն, յուսալքուած ու նկուն, նման իր մարմնոյն վրայ մէկէ աւելի վէրքեր ստացած մարգուն՝ որ կը քալէ ցաւերու մէջ ու կը տեսնէ իր արեան հոսիլը ամէն վերքէ : Իր նպատակը իրական վիրաւորը տեղւոյն վրայ տեսնել էր, իր անտէրունչ ու անպատսպար վիճակին մէջ, Սիւրիոյ անապատներուն վրայ, ուր ցրուած էին իր հաղարաւոր քաղաքակիցները, մասնաւորապէս Հալէպ որ կեդրոնն էր և է ցարդ Այնթապցի վերապրողներուն : Իւ-

բաքանչիւր կայարանի մէջ կանդ առնող շոգեկառքին նման, Երուսաղէմէն մինչեւ Հալէպ, հանգրուան առ հանգրուան հանդիպեցաւ ուր որ հայ խլեակներու խումբ մը կար. կեցաւ օրերով, այցելեց, ոգեւորեց, մխիթարեց ու 1923ի սկիզբաները վերադարձաւ կրկին Ամերիկա, հաւատարիմ նուիրակի մը պէս իր տեսածներուն պատկերը գծագրելով Ամերիկայի հայոց առջեւ, մամուլով ու բեմով։ Հանգուցեալ վեհը իր տեսած բոլոր դըժպէնի իրողութեանց մէջ, գտած էր սակայն մխիթարական ու յուսալից կայան մը, Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքը՝ ուր Արմաշու իր երբեմնի «Վարդապետ»ը արժանօրէն կը հովուէր ու կը գաստիարակէր ժողովուրդ ու ժառանգաւորներ և որուն պիտի նուիրէր օր մը իր թանկագին օժանդակութիւնը։

Է.

Որպէս զի կարելի ըլլայ ճշգրտօրէն
ներկայացնել հանգուցեալ Աթոռակցին,
Երուսաղէմի մէջ ունեցած պաշտօնին նը-
կարագիրը, պէտք է նախ ճանչնալ նկա-
րագիրը այն ժամանակին, երբ Դուրեան
Եղիշէ Արքեպիսկոպոս Ս. Յակոբայ միա-
բանական ընդհանուր ժողովին կողմէ
1921-ին միաբան ընտրուեցաւ նոյն դա-
րաւոր ուխտին, և նոյն տարւոյ Սեպտ.
5-ին Կ. Պոլսոյ Ազգ. Ընդհանուր ժողո-
վոյ կողմէ Պատրիարք հռչակուեցաւ Ե-
րուսաղէմի, երբ ամիսներ առաջ ուխտի
ձեւով հոն էր արգէն, իր պատկառանքին
շուքը դնելով Հայ Սիոնի պարիսպներէն
ներս : Հայ Եկեղեցւոյ պատմութեան ար-
ձանագրած ամենատաժանելի ժամանակ-
ներէն մէկն էր որ կը կրկնուէր, երբ ընդ-
հանուր պատերազմէն ազատուած հայու-
թիւնը, յանկարծ փշուիլը կը տեսնէր

նորածագ Հայաստանի իշխանութեան և
էջմիածնի Հայրապետական Աթոռը կը
մտնէր բացառիկ դրութեան մը մէջ :

Կիլիկիոյ ազատագրութեան երազնե-
րը տակաւ կը մարէին ու Սահակ Բ. ծե-
րունի կաթողիկոսը Բարիզէն յուսահա-
տօրէն կը վերագառնար իր զաւակներուն
քով ու Զաւէն Արքեպիսկոպոս , նոյնպէս
Բարիզէն վերագարձած իր պարտաւորու-
թեանց գլուխը , տարի մը յետոյ գլխիկոր
ու լռելեայն կը հեռանար ընդ միշտ Պոլ-
սէն : Էջմիածին Խորհրդային հակակրօն
դրութեան տակ , իր անձնուէր ու հայ-
րենասէր միաբաններով , անհաւատալի
քաջութեամբ կը պահէր նախամեծար Ա-
թոռին հմայքը , ինքզինքը յարմարցնելով
նորայայտ դրութեանց ու զմայլելի հեռա-
տեսութեամբ իր մայրենի ձայնը լսելի կը
դարձնէր յուսալքուած իր հեռաւոր զա-
ւակներու սրտին :

Կ . Պոլսոյ պատրիարքութիւնը տա-
կաւ կը դառնար խնամատարական գիւա-
նատուն մը ու Կիլիկիոյ Հայրապետու-
թեան սիրտին մէջ իսկ փշրուած Աթոռը ,
գեռ կը թափառէր Ատանայի և հուսկ յե-
տոյ Հալէպի ու Պէյրութի մէջ , պահ մը
կորսնցնելով նոյնիսկ հետքը իր քանի մը
միաբաններուն :

Հայ եկեղեցին, որ խղճմտանքն էր իր հարազատ զաւակներուն, բռնուած էր տաժանելի ալեկոծութեան մը, ու փոթորկայոյզ նաւը, պէտք էր առ ժամայն առաջնօրդել անգորը նաւակայքի մը մէջ, ուր իր խարիսխը նետէր ու նուիրուէր իր փշրուած կողերու նորոգութեան։ Միակ նաւակայքը Երուսաղէմն էր, Բրիտանական գրօշին տակ իր խաղաղութիւնը գըտած Հայ Սիոնի մէջ, ուր իրեն կ'սպասէր բոլորովին նոր շրջան մը։

1910-ին վախճանած էր Յարութիւն Պատրիարք, ու մինչեւ 1921 թափուը կը մնար Առաքելական Աթոռը։ Եթէ այդու ատոր յաջորդող տարիներուն, ազգին նըպատակը ըլլար Երուսաղէմի միայն յատուկ պատրիարք մը ընտրել, գժուար չէր Ս. Յակոբի միաբաններէն յարմարագոյնը որոշել այդ մասնակի պաշտօնին համար։ Բայց պարագաներու համադըրութեամբը իսկ, Հայ եկեղեցւոյ զրեթէ բովանդակ կազմաւորութիւնը կը փոխադրուէր Դաւթի Բերդին հանդիպակաց հայ Միջնարերդին պարիսպներէն ներս, հո՛ն վառելու համար վերստին Սիւնեաց վարդապետարանի լոյսը և գէպի այդ լոյսին մօտեցնելու անձնուէր ժառանգաւորներու փոքրիկ փաղանգը, որ հետզհետէ

ինքն իր մէջ բազմապատկուելով, լը-
րացնէր Հայ Եկեղեցւոյ նաւին հոգեւոր
զինուորութեան յօժար նաւազախումբը :

Պատմութեան հանդէպ խղճի պարտք
մը լրացուցած ըլլալու միամտութեամբ,
հոս պարտաւոր եմ անգամ մըն ալ յիշե-
լու որ 1921ին Զօպանեանի Երուսաղէմ
հասնիլը, Դուրեանի պատրիարք ընտըր-
ուիլը Երուսաղէմի Առաքելական Աթոռին
վրայ, ողբացեալ հայրենասէր Պատրիկ
Կիւլպէնկեանի տարեկան հազար ոսկւոյ
հնգամեայ նուիրատուութիւնն ու Կարա-
պետ Մելքոնեանի տարեկան նոյնպէս
հազար ոսկւոյ յաւերժական ու իշխանա-
կան նուիրաբերութիւնը, Հայր Պրիճմէնի
ուսուցչական պաշտօնի հրաւիրուիլը,
Բաբգէն Եպիսկոպոսի, իր վարդապետին
Պատրիարք ընտըրուելէն չորս տարի յետոյ
Երուսաղէմ ժամանումը, պատահական
դէպքերու կարգին ներելի պիտի չըլլար
դասել երբեք : Ինչպէս անհատական
կեանքի, նոյնպէս և աւելի ազգային
կեանքի դժնդակ ըոպէներուն, անձեր,
երբեմն նոյնիսկ անձ մը, կարող է իր ող-
ջամիտ ու խոհական ծրագրով, փրկել
կորուստին եզերքներուն վրայ տուայտող
յուսահատ անձը կամ հասարակութիւնը,
կը բաւէ որ նման շարժում մը մղուած

ԸԱԱՅ ազգային ծառայութեան եռանդէն
 մտրակուած մաքուր ու աննախապաշար
 հոգիներէ : Նման հոգիներու լուսաւոր
 շարքին մէջ ընտրելագոյն ու գիւցագ-
 նակերպ իր տեղը ունեցաւ Պօղոս Փաշա
 Նուպար , առաջնորդուած Երուսաղէմի
 արդի Պատրիարք Թօրգոմ Սրբավանի ազ-
 գանուէր խորհուրդներովը : Կատարուած
 բոլոր լոիկ խորհրդակցութիւնները , ա-
 պահովուած բոլոր նուիրատուութիւննե-
 րը , իրապէս հրաշալի պայմաններու տակ ,
 տուին իրենցմէ ակնկալուած արդիւնք-
 ները : Հայ Եկեղեցին , գարերու մէջէն ,
 հետզհետէ կորսնցուցեր էր իր նիւթական
 գանձարանին ամէնէն ընտիր զարդերը ու
 հիմա որ փլատակներու կամ յուշարձան-
 ներու վերածուած էին իր լաւագոյն վան-
 քերը , Եկեղեցին , նահատակուած ու փե-
 ռեկտուած , պիտի ջանար իր զաւակներուն
 վերստին սիրցնել իր հայրերուն աննա-
 խանձ հաւատքը ու այդ սուրբ հաւատքին
 ուժը՝ գարձնել լծակը իր բարոյական
 բարձրացման , տեսիլք մը որմէ յափըշ-
 տակուած էին , Դուրեանի գլխաւորու-
 թեամբ , մեր վերը լիշած իմաստուն դէմ-
 քերը :

Դուրեան , այս անգամ Աշըգեանի և
 Օրմանեանի միացեալ դերերը կ'ստանձնէր

Ա. Յակոբայ հանդարտած ու բարդաւաճաման ճամբուն վրայ մտած մենաստանին մէջ . իսկ ըման եօթը տարի Ղալաթիոյ իր քարոզչարանին մէջ տքնած ու հայ քըննական գրականութիւնը իր գեղեցիկ ու արժէքաւոր երկերով ճոխացուցած Բարգէն՝ կը դառնար Դուրեան մը , իր երբեմնի սիրելի վարդապետին մօտ , Նոր Արևաշ մը կերտելու համար Սիոնի մէջ , այն միեւնոյն եռանդով ու փորձառութիւններով , զորս իւրաքանչիւրը ցոյց էին տուեր , աւելի քան երեսուն տարի տռաջ , երբ մին վերատեսուչն էր Զարխափանի Դպրեվանքին ու միւսը՝ որդեգիր-ժառանգաւորը անոր :

Ընդհանուր պատերազմի և ասոր հետեւանք հայկական սարսռալի եղեռնի զոհերուն հայ և օտար որբանոցներուն մէջ որդեգրուած որբերովը քանի մը տարիէ ի վեր Ա. Յակոբի ներսը բացուած դասարանները իրենց լիշեցնել կուտային տռաջնոյն վերատեսչութեան և վերջնոյն աբեղայութեան շրջաններուն երբեմնի Արմաշու այն դասարանները , որոնք ընդհանրապէս լեցուած էին 1896ի ջարդերու զոհ որբերով : Դժուար չէ ըմբռնել թէ որպիսի «սուրբ վրէժիսնդրութիւն» մը երկուքին ալ , Դուրեանի և Բարգէնի հոգին

կը հրդեհէր, երբ աչքի առջեւ կը բերէին
որ շուրջ երեք դարու անցեալ ունեցող
Արմաշու Դալրեվանքին մէջ այնքան զո-
հողութեամբ և նուիրումով պատրաստը-
ւած սերունդին մեծագոյն մասը զոհ
գացած էր 1915ի անմոռանալի եղեռնին։
Պէտք էր թէ՛ քանակով և թէ մանաւանդ
որակով լեցնել պակսածներու տեղը ու
այսպէս աշխատիլ վերցնելու տարիներէ ի
վեր ձգուած անհնարին սուզին քօղը, թէ
Ս. Յակոբայ մայրավանքին ներքին պէտ-
քերուն և թէ արտաքին առաքելութեան
բաւարարելու յօժար ու նուիրեալ վար-
դապետներով։

Հայ եկեղեցւոյ պատմութեան ամէ-
նէն սրտագրաւ այս դարձակէտին վրայ
պահ մը կանգնած, յետագարձ ակնարկ
մը բաւական էր յիշելու համար որ մեծ
աղէտէն դեռ քանի մը տարի յառաջ՝ Հայ
եկեղեցին աւելի քան երեք հարիւր վար-
դապետ կը հաշուէր իր ծառայութեան
մէջ, բայց որ 1921ին հազիւ քառասուն
ըլլար բովանդակ վարդապետներուն թի-
ւը։ Հասնող բոլոր աղէտները, ահաւոր
սպանդներուն զոհերը հայրենի աշխար-
հին բոլոր հոգեւոր և մշակութային սըր-
բութեանց խսպառ փշուիլը, համատա-
րած արտագաղթը և վերջապէս համայ-

նական գետնի վրայ տարածուած սուզը
 ու ասոնց հետեւանք յուսալքումները, ի
 զօրու չեղան բարեբախտաբար ազգին
 մեացորդ բեկորներու սրտէն ջնջելու գե-
 րազանցօրէն վսեմ ու ներշնչող այն
 սուրբ գաղափարը՝ որ եկեղեցին իր ըս-
 պասաւորներով, պիտի յաջողէր միու-
 թեան օղակը գառնալ իր զաւակներուն
 մէջ ու գառնալ յուսատու և լուսատու
 գրօշը բոլոր իրեն ապաւինողներուն։ Ազ-
 գային պատմութեան ո՛չ մէկ էջը այնքան
 աղէտ արձանագրած էր գարերու մէջէն,
 որքան 1915ին և անոր յաջորդող տարի-
 ները։ Ազգային և հոգեւոր զոյգերանգ
 զգացման տէր եկեղեցականներու փոքրիկ
 փաղանգ մը նոյնիսկ՝ պիտի բաւէր վերըս-
 տին բանալու հայ տաճարներու փակուած
 գուռները ու ազգային-մտաւոր-հոգեւոր
 նոր վերածնունդի մը առաջնորդելու ա-
 պազայ տեսիլքներով յափշտակուած վե-
 րապրողները և այս՝ մեթոտիկ ու կանո-
 նապահ աշխատանքով և կարելի եղածին
 չափ կարճ ժամանակի մէջ։ Պատերազ-
 մը, իրաւ է, աւարտած էր, բայց ազգը
 գոյութեան իր պատերազմը կ'սկսէր, ո-
 րուն համար զինուոր ու սպայ պէտք էր։
 Բնդէն. պատերազմի ամէնէն վճռական
 վայրկեաններուն, ճակատներու ընդհա-

նուր բանկակատեղիներէն երկու տեսակի խնդրանք կը ներկայացուէր, կեզրոնի ընդհանուր սպայակոյտներուն, մարզուած նորահաս սպայ, թշնամի կրակին տոկալու յօժար, և ռազմանիւթ։ Առանկ վըճռական ժամանակի մը մէջ կ'ապրէր Հայ եկեղեցին։ Երիտասարդ ու զարգուն եկեղեցականներու խնդրանք կար ու պատրաստութեան լաւագոյն մարզարանն էր Ս. Յակոբայ մենաստանը։

Իրր ուսուցիչ, Բարգէն Եպիսկոպոս իր լաւագոյն արգիւնքները Երուսաղէմի՛ մէջ ի յայտ բերաւ, ծնած էր, ու այս յայտնօրէն, ուսուցչութեան և զրականութեան համար ու իր հայրենասէր հոգւոյն մէջ ոչ մէկ զգացում կը փոխարինէր անոնց, մանաւանդ ուսուցչութեան։ Հազիւ թէ պատեհութիւնը ներկայացած էր իրեն, 1907ին Արմաշու Դպրեվանքին մէջ ի յայտ բերելու ուսուցիչ-վարդապետի իր շնորհները, ահա կ'անցնէր Գաղատիոյ մէջ իրեն վստահուած Առաջնորդական պարտաւորութեանց ի գլուխ, ուր որքան զիտեմ, ժամանակ և սիրտ չունեցաւ քաղաքին Ազգ։ Վարժարանին մէջ գասեր ալ ստանձնելու Դրամատան մը հաշուապահը ի վիճակի չէ իր գրասենեակը հաստատելու ձուլարանի մը մէջ։

Ուսուցիչը կանոնաւոր դասատան մը մէջ
միայն իր ասպարէզը կ'արդիւնաւորէ և
Բաբգէն Եպիսկոպոս Երուսաղէմի մէջ
գտած էր իր դասատունը։ Իր ձեռքին
տակ պատրաստուած աշակերտները, իւ-
րենց այսօրուան դիրքով և աշխատու-
թիւններով, կենդանի ապացոյցներն են
իրենց ողբացեալ վարդապետին ուսուց-
չական տքնութիւններուն։ Հին և արդի
հայերէնը պէտք է խոստովանիլ որ իր
վճիռ յստակութեան մէջ է Երուսաղէմի
նորերուն քով, որուն հասնելու համար
մեծ գեր ունեցան Դուրեան և Բաբգէն։
Ու յատկապէս գրաբարի մէջ իրենց ու-
նեցած հիմնական ծանօթութիւնը մեծա-
պէս սատարեց նախնեաց մատենագրու-
թեան լրիւ ճանաչման։

Լեզուի այս երկու մեծ վարդապետ-
ները թէեւ բաժնուեցան իրենց սիրելի
մենաստանէն կոկծալի մահերով, բայց
հայերէնի ուսուցումը, Ս. Յակոբայ մէջ,
այսօր ալ աւելի քան երբեք ի պատուի
է։

Իբր յարողիչ, Բաբգէն Եպս. Երուսա-
ղէմի մէջ, որքան կը ներէին իր գրական
և ուսուցչական պարապումները, մեծ
օգտակարութիւն ունեցաւ, կրկին ար-
դիւնքներով։ Հինգ տարուան յարատեւ

ուսանողութեան մը լրիւ շրջանը իր մա-
կանին տակ բոլորողները , ընդարձակ
պատեհութիւն ունեցան լսելու Բաբդէնի
քարոզները , որոնք ճիշդ է թէեւ չունե-
ցան Դուքեանի գեղազարդ ոճով խօսած
քարոզներուն անփոխարինելի հրապոյը ,
բայց իրենց պարզ ոճովը կրցին տպաւո-
րել նորահատները , որոնք այսօր , պէտք
է գարձեալ խոստովանիլ՝ որ մարզուած
քարոզիչներ են և բոլորէն գնահատուած :
Բաբդէն Եպո .ի ժողովրդանուէր քարոզ-
ները գաստիարակչական և հոգեւոր կըր-
թութեան տեսակէտով մեծապէս օգտա-
կար եղան նաեւ Երուսաղէմի Հայ գա-
ղութին : Անմոռանալի պիտի մնան ողբա-
ցեալ Աթոռակցին Երուսաղէմի մէջ խօ-
սած երկու հոյակապ քարոզները , մին
իբր ներբողեան իր ուսուցչին յիսնամեայ
քահանայութեան յոբելեանին առթիւ ,
միւսը՝ իբր գամբանականողը իր վար-
դապետին դագաղին առջեւ :

Իբր խմբագիր 1927ին իրմով կենդա-
նացած Սի՛ն իր երեք տարուան հաւա-
քածուներով , իր մէջ բովանդակեց հաճե-
տի և օգտակար պէսպիսութիւն մը գրա-
կան , կրօնական և պատմական նիւթե-
րու : Այս նեղ տողերուն մէջ , գժուար
պիտի ըլլար անշուշտ , ինչպէս եղաւ իր

«Լոյս»երուն համար , ամփոփ բայց խըզ-
ճամիտ նկարագիրը տալ այդ չքեղ հա-
ւաքածուին : Կը բաւէ միայն յիշատակել
որ լաւ սկսուած ձեռնարկ մը եղաւ
«Սիոն»ի նոր շրջանի հրատարակութիւնը ,
որ նոյնքան և աւելի ճոխութեամբ կը¹
շարունակէ ցայսօր ու հայ կրօնական ու
աշխարհիկ ձեռքերու մէջ , անիկա փըն-
տըռուած պարբերականն է ամբողջ ըս-
փիւոքի հայութեան :

Պարզունակ վարդապետութեան մը
անշուք սահմաններուն մէջ միայն ինք-
զինքը պարաւանդած Բարգէն Եպո .ի ե-
րուսաղէմի տուած հինգ տարիները ,
մինչեւ կիլիկիոյ Կաթողիկոսութեան Աթո-
ռակցութեան հրաւիրուիլը , իր արդիւ-
նաշատ կեանքին ամէնէն կարեւոր հան-
գրուանը կազմեցին : Իր առողջական վի-
ճակը թոյլատու չէր երբեք ուսուցչական ,
գրական և բեմական երրեակ տքնեցու-
ցիչ պարապումներու . բայց ասոնց համար
ծնած ու պատրաստուած , պիտի չկընար
բաժնուիլ մէկէն կամ միւսէն , ու արդա-
րեւ ծառայեց իւրաքանչիւրին մէջ գնա-
հատելի արդիւնքներով ու թողլով ան-
մոռանալի անուն և յիշատակ մը հայ
Սիոնի վերածնութեան չքնաղ գործին
մէջ :

Ը.

Մօտաւորապէս մինչեւ քառորդ դար
յառաջ՝ իր պետական կազմաւորութենէն
զրկուած ու շուրջ վեց դար գերութեան
տակ շղթայուած հայութեան դարերու
կեանք ունեցող մշակոյթը, նորութիւն
մը թող չհամարուի ըսելու՝ որ միմիայն
պահպանուեցաւ Հայ եկեղեցւոյ հովա-
նիին տակ և զրեթէ անոր չնորհիւ միայն :
Քաղաքական ամենագժուարին ժամա-
նակներու մէջ նոյնիսկ, Հայ եկեղեցին
կրցաւ իր մայրական ձայնը լսելի ընել իր
հեռաւոր զաւակներուն . ու Հայ եկեղե-
ցին դարձաւ ի՛ր խակ հօտին համար մշա-
կոյթի անշէջ հնոց մը, որ շարունակեց
փայլատակել, լուսաւորեց ու տաքցուց
իր շուրջը ու հայ հոգեւորականութիւնն
էր առաւելապէս որ անխոնջ հնոցպանի
գերը կատարեց, չմարելու համար հնոցին
կրակը, ընդհակառակը շարունակ գրելով,

տպագրելով, ծաղկելով ու թարգմանե-
 լով ու հարստացնելով իրեն սրբազան
 աւանդ թողուած հայ լեզուն։ Ու այս
 հրաշալի երեւոյթը ի յայտ եկաւ առաւե-
 լապէս հայ բարձրավանքերու մէջ, եջ-
 միածին, Հռոմկլայ, Սիո, Երուսաղէմ,
 Արմաշ եւայլն, իրենց ստորագառ քոլոր
 վանքերով ու անապատներով, ուրիէ
 ճառագայթեց հայ մշակոյթի պաշտպա-
 նութեան յուսատու ջահը, ինչպէս զին-
 ուորական բարձր բերդերէն ու ամրոցնե-
 րէն միայն կը ճառագայթէ կեանքի և
 աղգային սահմաններու պաշտպանու-
 թեան յուսագլուղ լոյսը՝ ցամաքի վրայ,
 ինչպէս նաւային խարիսխներէն արտա-
 ցոլած լոյսը, ծովեզերքներու պաշտպա-
 նութեան համար։ Կ. Պոլսոյ Պատրիար-
 քութիւնը, նոյնիսկ, որ իմացական ու
 մշակութային խարիսխ մը ըլլալէ աւելի,
 քաղաքական յարաբերութեանց և ըն-
 դարձակ կայորութեան մը սահմաններուն
 մէջ ապրող հայութեան ամէն կերպ
 պաշտպանութեան կայան մըն էր, ա՛ն
 նոյնիսկ, պէտք է անդրագառնալ երբեմն
 այս բացառիկ երեւոյթին վրայ, յիշա-
 տակելի արգիւնքներով ճոխացաւ, հայ
 մշակոյթի պահպանման ծառայութեամբ.
 և եղան պոլսական պատրիարքներ որ

Հայաստանի և Կիլիկիոյ նշանաւոր վահաքերու գրասէր վանահայրերուն չափ իմաստուն կերպով ծաղկեցուցին հայ գըրականութիւնը ու լուսաւորել ջանացին բազմահազար հայութիւն մը :

Հայ զարդացած հոգեւորականութիւնը շատ լաւ ու խորապէս ըմբռնած էր մեր վերը մատնանշած ազգային երեւոյթը : Ամէն անգամ որ, քիչ բացառութեամբ, հոգեւոր բարձրագոյն նույրապետութեան մը, ու նոյն իսկ կարեւոր Առաջնորդութեան մը համար, կաթողիկոս, պատրիարք կամ վարդապետ թեկնածու մը յիշել պէտք ըլլար, բոլորին ալ ակնարկները կ'երթային իյնալ այնպիսի հոգեւորականներու վրայ՝ որոնք հայ ազգային մշակոյթին ջերմ պաշտպաններն էին, ու իրենք իսկ բարձր զարդացման տէր :

Նորածագ Հայաստանի մէջ, ճի՛շտ է, 1918էն ի վեր գեղեցիկ արդիւնքներով սկսած մշակոյթը ո՛չ միայն կը պաշտպանուէր, այլ անհաւատալի ըլլալու աստիճան հրաշալի արդիւնքներով կը ճոշիանար, բայց Հայաստանի սահմաններէն դուրս կ'ապրէր ցըռուած ու հոծ հայութիւն մը, որ պէտք ունէր տակաւին Հայ եկեղեցւոյ հովանիին, պահելու համար

իր գոյութիւնը օտար և մըցորդներով
լեցուն ու զօրաւոր գաղութներու մէջ։
Նախապատերազմեան տարիներուն բա-
րի, ազնիւ ու զարգուն եկեղեցականնե-
րէն բարեբախտաբար կար տակաւին կա-
րեւոր թիւ մը, որ կընար լիովին բաւա-
րարել Հայաստանէն դուրս մնացող հա-
յութեան, Սէւրիոյ, Երուսաղէմի և կ.
Պոլսոյ մէջ, ու այս վերապրող հոգեւո-
րականները բոլորովին ի վիճակի էին ի-
րենց զրաւած աթոռները «համալսարան»ի
վերածելու, բառին հնագոյն և արդի ի-
մաստով ու պահելով անշուշտ համեմա-
տութեան բոլոր եզրերը, ինչպէս որ Ա-
մըրտօլու քաջը՝ Կոլոտ, «համալսարան»
էր կոչեր իր արծիւի բոյնը։

Սաոյ Հայրապետութեան դարաւոր
աթոռը Փշրուեր էր տարիներէ ի վեր,
բայց այդ Աթոռին կենդանի պատկերը
դեռ կը ճառագայթէր, յանձին անոր ա-
լեզարդ Սահակ Կաթողիկոսին, բոլոր Կի-
լիկեցիներու հոգւոյն մէջ, մերժ ի Հա-
լէպ, որ պատահական Հայրապետանոց
էր երբեմն, մերժ ի Դամասկոս ու Պէյ-
րութ, ամէն անգամ որ Կաթողիկոսը այ-
ցի կ'ելլէր իր հօտին։ Տարիներու և վիշ-
տի ծանրութեան տակ, այդ պատկերը
պէտք էր նորոգել. ասոր համար նախ

խարիսխ մը ընտրել պէտք էր, ու ապա
նաւավար մը, իր խարիսլած նաւը առաջ-
նորդելու, վասն զի իր միտքը դեռ չէր
կորսնցուցեր իր երբեմնի առատ լոյսը ու
Սահակ Բ., կաթողիկոս կրնար այլեւս,
Անթիլիասի նոր Հայրապետանոցին մէջ
իր կայանը ունենալէ յետոյ գոչել կոլո-
տի նման. «...և այժմ ահաւասիկ կամք
ի պաշտօն ծառայութեան Տեառն զօրու-
թեան». հաճելի ու երանեալ ծառայու-
թիւն մը՝ որուն սիրով ընծայեր էր ինք-
զինքը; աւելի քան վաթսուն տարիներէ
ի վեր:

Յանձին Բարգէն ծանրախոհ վարդա-
պետին, ծերունի Հայրապետը գտած էր
իր նորստաց նաւին ճարտար, հեռատես
ու լրջամիտ ու զարգուն նաւավարը, երբ
Պոլսեցի ամիրաներուն պէս, իր խղճմը-
տանքին ճայնէն շարժեալ, կը գրէր Բար-
գէնի. — «Ե՛կ, դո՛ւ լեր մեզ Աթոռակից
և Սուաջնորդ Տանս կիլիկիոյ վտարական
հօտին» :

Դառն և բացառիկ աղէտներէ անցած
և ժողովուրդ հովուելու ու պաշտպանե-
լու համար կոչուած հովուապետ մը, ա-
ւելի արմատական ու խելացի ծրագիր մը
չէր կրնար յղանալ: Պէտք չկար որ Գան-
ձակեցի պատրիարքի նման, Սահակ կա-

թողիկոս «խոհեմաբար տեղի տար» շուրջ
երեսնամեայ իր կաթողիկոսութենէն :
Մնացին, երկուքն ալ, Սահակ և Բաբ-
գէն, առօրեայ հանդիպութներով զիրար
տեղեակ պահելու, ազգային և եկեղե-
ցական մասնակի ու ընդհանուր անցքե-
րուն :

1714ին Կ. Պոլսոյ Սահակ Պատրիարք
Ակնեցւոյ և պատրիարքին հայրենակից
հայ մեծամեծներու նիւթական օժանդա-
կութեամբ կոլոտ Երուսաղէմ զրկուե-
ցաւ, իբր «աթոռակալ և վէքիլ» ազա-
տելու համար Ս. Յակոբայ պահճակի
վանքը նիւթական աւերածութենէ : Բաբ-
գէն Եպս. 1924էն մինչեւ 1930, նոյն վան-
քին մէջ իբր ուսուցիչ ծառայելէ յետոյ,
ողբացեալ Եղիշէ Դուրեանի իբր առըն-
թերակից, եկաւ Անթիլիաս, տարիներէ
ի վեր անգոյ Կիլիկեան Աթոռը վերա-
կանգնելու և հիմը գնելու ծաղկեալ մը-
շակոյթի մը : Դուրեան Երուսաղէմի մէջ
Բաբգէնով ծաղկեցուց իր վարդապետա-
կան արգէն ծաղկեալ գաւաղանը : Բաբ-
գէն որպէսզի կարենար նոյնը նորակերտ
Անթիլիասի մէջ, ըսաւ ծերունի կաթո-
ղիկոսին .— «Բարեկամ մը, եղբայր մը,
ընկեր մը, հոգեկից հայրենակից մը ու-
նիմ, ան հետս պէտք է ըլլայ : Անկից

ետքը ալ Դուքք մի վրդովիք, հանգարտ
հետեւեցէք մեզի»։ Ու ողբացեալ Շահէ
Սրբազան, իր լեցուն միտքովն ու բիւ-
րեղեայ, վճիտ սիրտովը լիովին արդա-
րացուց անհատական ու հանրական ա-
մէն յոյս։

Կոլոտի ներկայութիւնը Ս. Յակոբայ
մէջ ինչ քաղցը մխիթարութիւն որ առ-
թեց, նոյնը Բաբկէն Աթոռակից առթեց
Անթիլիասի մէջ, իր շնորհալի ու ուշագիր
ներկայութեամբը։ Անթիլիասի Մարօնիթ
փոքրիկ գիւղէն սկսեալ մինչեւ Մայրի-
ներու պալատն ու Պքերքէի պատրիար-
քարանը ամէն տեղ յարգանք գտաւ
հանգուցեալ Վեհը, ու պէտք է խոստո-
վանիլ որ յարգանքի ու համակրանքի
այս գաշտը ծաղկեցաւ այնպիսի ատեն
մը՝ երբ հողը շատ ժլատ էր ու կը շա-
րունակէ ժլատ մնալ միշտ Կաթողիկ պե-
տութեան մը հոգատարութեան տակ և
դարերէ ի վեր կաթողիկ երկրի մը մէջ։
Հակառակ սկզբնական շրջանին սխալ և
նախանձու ներքին ցուցմունքներու վը-
րայ իսկ տեսնուած ցուրտ և անտարբեր
վերաբերմունքին, իբր բողոքական
պաշտպանութիւն վայելող Հոգեւոր Հաս-
տատութեան, որ իբր թէ Անթիլիասն էր,
պետական ու կրօնական բոլոր բարձր

շրջանակները Անթիլիասի մէջ գտան
Ֆրանսայի , Լիբանանի և Սիւրիոյ հանդէպ
ամենահաւատարիմ կաթողիկոսութիւնը
ու Բաքդէնի մէջ ալ տեսան անկեղծ հայը¹
և բարձր մշակոյթով օժտուած հոգեւու-
րականը , շատ աւելի հմուտ ու համայ-
նագէտ , քան իր աստիճանակից եղբայր-
ները :

թ.

Ըսի թէ լնդհանուր ահաւոր կոտորածներէն հրաշքով ազատած և թուրքիոյ սահմաններէն բախտի բերումով միայն գուրսը ապրած հայ սակաւաթիւ բանիբուն հոգեւորականներէն իւրաքանչիւրը՝ տաղանդաւոր վիրաբոյժի մը խորունկ գիտակցութեամբ՝ գիտէր թէ ո՞րքան մեծ էր Հայ ազգին ուղղակի ոիրտին վրայ բացուած վէրքը և թէ որպիսի խոր անձնուիրութեամբ կոչուած էր լեցունելու, առողջ միսով ու գնդերով, բացուած այդ վէրքը, որ վիհի մը կերպարանքը զգեցած ըլլալ կը թուէր, ամբողջ ազգին վրայ վերէն նայուած պահումը: Ի՞րն էր, առաւելապէս, այդ մեծ վէրքին մօտը կանգնելու պարտաւորութիւնը ունեցող բարի հիւանդապահուհին, գուք ըսէք Բարի Սամարացիի գերը, այնպիսի ժամանակի մը մէջ՝ երբ

տասնեակ մը հիւանդապահներով և միակ
 բժշկապետով մը հազարաւոր հիւանդնե-
 րով և վիրաւորներով լեցուն ընդարձակ
 հիւանդանոց մը կառավարել պէտք էր,
 քանի մը սնտուկ գեղերով և վիրակա-
 պերով միայն : Սպանդանոց տարուող ոչ-
 խարի հօտ մը , իր ճամբուն վրայ իսկ
 ջարգուեր և խողխողուեր էր , պաշտպա-
 նութեան ամէնէն տարրական միջոցնե-
 րէն զուրկ , ու ցաւալին ու անդարմանե-
 լին հո՞ն էր՝ որ հօտին ամէնէն պարարտ
 ոչխարները զենուեր էին նախ ու հրաշ-
 քով ողջ մնացողներն ալ , այնքան յոգ-
 ներ ու վատուժեր էին իրենց երկար ու
 միօրինակ աւազուտ ճամբուն վրայ որ ,
 ապրելու և նորէն սերնդագործելու ոեւէ
 յոյս չէին ներշնչեր : — «Այս ազգին ամէ-
 նէն հարուստները կօշիկ ներկող ու ամէ-
 նէն զարգացածները ջրկիր կամ լիմոն
 ծախող պիտի դարձունեմ» ազազակեր էր
 մեր ցեղին ամէնէն զարհուրելի դահիճ-
 ներէն մէկը : Ու ընդհանուր պատերազ-
 մին գծած ահաւոր պատկերին մեր ազ-
 գին յատուկ եղող բաժինը այս սեւ վա-
 րագուրով միայն փակուած էր : Լուս և
 անարիւն վրէժի մը զգացումը կը հրահը-
 րէր վերը ակնարկածս այն հոյլ մը վեր-
 ապրող հոգեւորականներուն սիրտը , ո-

րոնց պաշտօն յանձնուած էր Աստուծմէ
և հայ ցեղին դարաւոր ու արիւնոտ
պատմութեան էջերուն վրայ դրոշմուած
խղճմտանքէն, ապրեցնել իր ցեղին մնա-
ցորդ բեկորները և ցոյց տալ քաղաքա-
կիրթ աշխարհի գիտակցութեան որ տա-
սը պահնորդ բաւական էր պաշտպանելու
կոտորուած ու փշրուած այս հօտը, տա-
սը հիւանդապահով կառավարուած հիւ-
անդարանի մը պէս :

Տեղը չէ հոս բնաւ պատմութեան
անհերքելի փաստերուն զիմելու : Դարե-
րէ ի վեր մեր ազգային-եկեղեցական
պատմութիւնը զլացած է մեծ տիտղոս-
ներով պատուելու իր թանկագին աւան-
դութեանց ու ժառանգութեանց պաշտ-
պանները : Ազգային խղճմտանքին առջեւ
ազգանուէր մեծութիւնները այլեւս մեծ
տիտղոսներով պէտք չէ որ արդարանան :
Կրակի ճակտին վրայ տասը զէնքերու
պաշտպանութեան հոկող պարզ զինուորն
ալ մեծ է, երբ այդ փոքրիկ զէնքերուն
պահեստը իր արեան գինովը իսկ չ'ուզեր
աւելցունել թշնամի զինուց աւելի մեծ
պաշտպան վրայ : Ու կը մնայ միշտ միեւ-
նոյն մեծութեան վրայ այն հայ դաստիա-
րակը, որ հայրենիք շատ հեռու, օտար
հորիզոններու տակ, իր հացը ապահովող

իր աղքակիցներուն զաւակները դեռ կը տքնի հայ պահելու, կողք կողքի հայ քահանային հետ, որ գիտակից իր կոչումին, աղօթքով ու հսկումով դեռ բաց պահել կը տքնի հայ անշուք ու փայտակերտ մատրան գուռը:

Փոքր ու համեստ մշակներով մեծ արտեր ակօսելու ժամանակի մը մէջ էր որ Աթոռակից Բարգէն մտաւ Անթիլիասի մէջ ու զինքը օծող ծերունի բայց խելացի Հայրապետին համար պատրաստուած Հայրապետանոցէն ներս, ո՛չ միայն «այր մեծ և բարձր ցանկալի հասակաւ, այլ և յոյժ աւանդապահ պատուիրանաց Աստուծոյ»: Գրիգոր Պարոնտէրէն, Շղթայակիրէն և Կոլոտէն յետոյ, ասոնց սուրբ հայեցողութեանց հաղորդակից, Բարգէն, առանց հիներուն ազնուական ժառանգութիւնը ունենալու, դարձաւ իրական ազնուականը, ու գործակիցներու փոքր թիւով մը, եղաւ ընդարձակ հօտի մը մխիթարութիւնը, ուզելով նախ կանգուն պահել և ապա տակաւ բարձրացնել, պատերազմի և տարագրութեան տակ աղքատացած, որբացած ու տգիտացած իր հօտը:

Անընդհատ վեց տարի անձանձրոյթ կերպով տքնեցաւ ողբացեալը իր անշուք

մատենագարանին մէջ, ու գէթ ինծի
համար մնաց միշտ միեւնոյն պարզունակ
«վարդապետ»ը, ինչպէս որ տէսեր էի
Դալաթիոյ Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ
մէջ, ասոր կից քարոզչարանը, կամ ե-
կեղեցւոյ բակէն անցած պահուն, իր վա-
յելուչ հասակով ու գեղովը: Էջմիածնէն
մինչեւ ծիծղուն Միջերկրականի ափը,
հայ ազգին ու Հայ Եկեղեցւոյն համար
պատմութեամբ հարուստ և լնդարձակ
երկիր մը, անվերջ աւերակոյտի մըն էր
վերածուեր, աւա՛ղ, ու Բարդէնով բար-
դաւաճիլ սկսած Անթիլիասը, այժմ աղ-
ուոր ու ջրարփի ովասիս մըն էր, որուն
ակնաղբիւրին մօտ բարձրացած չորս հինգ
արմաւենիները, հիմա վեղարաւոր աբե-
ղաներ, շուք կուտային անոր զովու-
թիւնն ու անդորրը փնտոող ոչխարներու
հօտին:

Այս մատաղատի հովիւները վազը
պիտի նետուին ժողովրդային խաւերու
մէջ, հանրային ծառայութեան ասպարէ-
զին մերթ քաղցը, մերթ դառնահամ
պտուղները ճաշակելու, բայց վերջապէս
պիտի ծառայեն այս ազգին, բարձրացը-
նելու համար անոր բարոյական ու հոգեոր
կենցաղը ու պիտի ջանան հայ փարախին
ցանկապատէն գուքս չհանելու զայն:

Այս էր գիտակցութիւնը մօտաւորա-
պէս քսան դարու քրիստոնէական կեանք
մը իր մէջ պարաւանդող հայ ցեղի պատ-
մութեան վրայ իր անունը արձանող բո-
լոր հայրապետներուն, ու այդ բարձրօ-
րէն ազնիւ գիտակցութիւնն էր որ ամէն-
ուրեք կրցաւ հայ ցեղը պահել իր հնա-
ւանդ բարքերուն ու սովորութիւննե-
րուն մէջ: Բարգէն Վեհը այնպիսի Վար-
դապէս մը, այնպիսի Հայրապէս մըն էր,
որուն ոտքերուն մօտ կընալին շատ բան
սորվիլ ինքզինքնին Հայ եկեղեցւոյ
պաշտպանութեանը նուիրած բազմաթիւ
աշակերտներ: Ու արդարութեան պարտք
մը կատարելու համար պէտք է խոստո-
վանիլ որ ողբացեալլ հասցուց աշակերտ-
ներ թէ՛ Երուսաղէմի և թէ՛ Անթիլիասի
մէջ: Երուսաղէմի մէջ իր յաջողութիւնը
շատ աւելի արգիւնքներ արձանագրեց,
զի ա՛յդ էր հարկը Ս. Յակոբայ վանքի
միջավայրին: Նոյնը չեղաւ սակայն Ան-
թիլիասի համար, վասն զի նո՞ր էր հո-
միջավայրը: «Զգեստը չէ անշուշտ որ հո-
գեւորականը կը չինէ» այլ վանական այն
միջավայրը՝ որ իր ետեւ գարերու մեծու-
թիւն մը ունի, կեանք մը և այդ կեան-
քը սահմանաւորող ու արդարացնող
պատմութիւն մը: Եթէ բախտը այնպէս

կարգադրէր որ Բարդէն ու Շահէ տակաւ-
ւին տասնեակ մը տարիներ ապրած ըլ-
լային, և պէտք էր որ ապրէին, անկաս-
կած որ Անթիլիասի վանքը պիտի «կրօ-
նաւորէր» :

Ուսուցիչ ու գրագէտ մարդուն մէջ,
շեշտուած էր նոյնպէս Վարչական Մարդը :
Ես կը զարմանամ գեռ մինչեւ այսօր
թէ ինչպէս գտնուեցան մարդիկ, որ չու-
զեցին տեսած ըլլալ այդ բարձր հոգեւու-
րականին մէջ ե'ւ բարձր վարչագէտը :
Հարիւր հազարէ աւելի հոծ հայութիւն
մը, իր ճակատազրին յանձնուած Սիւ-
րիոյ և Լիբանանի մէջ, վարչականուն
կապեց, շատ կարճ ատենի մը մէջ, իր
հայրապետական մականին : Ի՞նչ որ ալ
ըսեն մարդիկ, ճշմարիտ է որ իր անկեղ-
ծութեան չափը շատ անգամ մուցաւ
քաղաքավարութեան սահմանները, բայց
այդ անկեղծութեան լոյսովն էր որ ի
յայտ եկաւ անձնանուէր Հայրապետը :
Ես պիտի չմոռնամ երբեք Սիւրիոյ հե-
ռաւոր ծայրակէտին վրայ, Տէրիքի ան-
շուք մատրան մէջ մատուցուած Ա. Պաւ-
տարագին առջեւ իր աչքերէն հոսած
արցունքի խոշոր կաթիլները, երբ գիւ-
ղին քահանան լուսաւորելու համար մը-
թին տաճարը, ու մատուցուած պատա-

բագին վեհութիւնը հաւատացեալներու
սրտին մէջ ճախարակելու ինքնաբւշ
խորհրդաւորութեամբ , փոխան արծաթէ
ու պղինձէ աշտանակներու , սեւ շիշերու
բերնին մէջ ամրացուցած մոմերը կը
հաստատէր անշուք խորանի աստիճան-
ներուն վրայ , այն պահուն՝ երբ մեր աչ-
քերը իրարու կը հանդիպէին :

Շատ մը տխուր յուշերու կարգին
ես պիտի չմոռնամ երբեք հոս , Ալթուն-
եան հիւանդանոցի մէջ իր անցուցած
հոգեւարքի սարսուալի ժամերը , երբ շա-
րունակ ազօթք կը խնդրէր ու իր սիրելի
Հայրապետանոցին մասին կը խորհէր ,
յԱնթիլիաս , կը խորհէր իր ծրագիրներու
մասին , իր ընելիքներու մասին , այնպիսի
ճգնաժամերու մէջ՝ երբ շունչը կը դադ-
րէր ու հազը կը խեղզէր զինքը , գիշեր-
ուան յառաջացած մէկ ժամուն : Ինչո՞ւ
արդեօք , կը խորհիմ միշտ , նոյնը չըրաւ ,
ա'լ աւելի տագնապալի իր վերջին ժա-
մերուն , երբ զինուսորի մը անշուք մա-
հիճին նմանող երկաթեայ իր պարզունակ
մահճակալին վրայ տարածուած , իմ գո-
ղացող մատներուս մէջէն իր վերջին թո-
շակը կ'ստանար : Անո՞ր համար արդեօք
որ իր տանը մէջ էր , իր գործերուն վրայ ,
իր ձեռակերտ տաճարին առընթեր .

Պիտի մնայ միշտ արդարի իր յիշա-
տակը :

Պատմ
Ալպոյանինեամի
— Մարտ

7.— Տարեւ. Տարեզիրք.— Պիտաւորագոյն Ուժը. — Պապական եկեղեցու և իտալիոյ կառավարութեան հաշտութիւնը. — Հին Յաւնաց կրօնը. — Ցուղան իրական մատնիչ էր տիրոջ, թէ անմեղ է. — **Թաղուած Փառքը** (շար.). — Մի էջ Հայ Արուեստի Մշակոյթի Պատմութիւնից. — Զինական երաժշտութիւն. — Վիճակոր Պետրա քաղաքը և Սինա լեռնը. — Համառօտ պատմութիւն Տաթեւի վանքի. — Տպ. Հայկա. 1930:

8.— Նկարագիր Օշին Թագաւորի Չեռագիր Ժամագիրքին (1319). Վեհ. Տ. Թարգէն Ո. Կաթողիկոսի յառաջաբանով. — Ժամանակագրութիւն Կորիկոսի տէր՝ Հեթում պատմիչի. — Տպ. Անրիլիսս. 1933 (սպառած):

9.— La Vie et la Culture Arménienes à Alep au 17e Siècle. Paris, 1934 (սպառած):

10.— Պատմութիւն Հայեափի Ս.զգ. Գերեզմանացն եւ Արձանագիր Հայերէն տապանականերու. — Տպ. Հայկա. 1935:

11.— Մայր Յուցակ Հայերէն Չեռագրաց Ս. Քառասուն Մանեկունք Եկեղեցւոյ Հայեափի. Ս. Հատոր. — Տպ. Երուսաղէմ. 1935:

12.— Մայր Յուցակ Հայերէն Չեռագրաց Հայեափի. Բ. Հատոր. — Տպ. Հայկա. 1936:

13.— Հոդագործութիւնը Հին Երայեցւոց մէջ. — Տպ. Հայկա. 1937:

14.— ՄԵծ Պատմաւակ մը. Արքա ար Լակար. Հանրի Պորտ. Թրգմ. — Տպ. Անրիլիսս 1937:

15.— Ընտանեկան Պատմաւակութիւնը Մեր Տուներէն Ենրա. — Տպ. Հայկա. 1937:

16.— Պարտասի Ռեզը. — Տպ. Հայկա. 1937:

17.— Պատմակոս. — Տպ.

18.— Յովիանենէս Կոլոս զէն Արուակից Ավելիեցի.

ԳԱԱ Դիմնարար Գիտ. Գրադ.



FL0573297



ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

ԱՐՏԱՒՐ.ԶԴՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱԼԵՊԻ ՀԱՅՈՑ

Ա. ՀԱՏՈՐ

որ կը բովանդակէ Սուրբոյ աշխարհագրութիւնը, Շնական, Տնաեսական և Քաղաքական մասերով:

Ապացրանի համար դիմել՝

Mgr. ARDAVAZT SURMEYAN
Alep, Syrie.



Գին 5 ֆրանֆ

Ամերիկայի համար 25 Սենք

Հայոց
Առաջական
Ակադեմիա
— Մարտիրոս

